

10 +
283

FJ q. 0.4, S U. I, b u. n

ՏԱՅՔ ՄԻՈՒԹԻՒՆ

Մակուր Հասոյթը յօդուտ Տայքի երիտասարդական
ՇԱՆԹ. Միութեան

Հրատարակութիւն Տ. Ե. „ՇԱՆԹ“ Միութեան
Ընդհանուր 1

Տայքան ՝ ՇԻՐՈԿ Ալեքսանդրապոլ
1920

10
283

Գ. Ա. Տ. Ա. Ն.

„ՏԱՅՔ ՄԻՈՒԹԻՒՆ“

Մաքոր հասոյթը յօզուտ Տայքի երիտասարդական
„ՇԱՆԹ“ Միութեան



Հրատարակութիւն Տ. ե. „ՇԱՆԹ“ Միութեան
№ 1

Տպարան „ՇԻՐԱԿԻ“ Ալիքսանդրակոլ
1920

ՅԱՅԱՉԱՐԱՆ

ԿԸ ՆՈՒԻՐԵՄ

Յայրի անշիրիմ նահատակներու և Ինքնաւ-
պաշտպանութեան անմահ հերոսներու յի-
շատակին.

Պ. Ա.

Գրդոյին նովատակն է ցուցնել թէ ինչ սկզբունք-
ներով պէտք է զեկավարուին «Ճայոց հայրենակցա-
կան Միութեան» առաջնորդները և ինչ շաւզով պիտի
ընթանան, որպէոզի Միութեան թերնով խոստացուած
բարիքները իրականանան, որպէոզի Միութիւնը դառ-
նայ իսկական այգեմշակ մեր չոր ու ցամքած դաշ-
տերուն, որպէոզի Միութիւնը ըլլայ այն կետրօնաձիդ
ուժը որու շուրջը պիտի զան հաւաքուին երկրին
գործոն ու զիտակից տարբերը վերակենդանացնելու
ու ծաղկեցնելու համար մեր քանդուած աներն ու քայ-
քայուած տնտեսութիւնը:

Ըստգծած ծրագրէս դուրս է տալ բազմակողմանի
տեղեկութիւններ Խոտորջբոյ շրջանի, հին հայոց «Ճա-
յոց Աշխարհի» (ուրկէ և Միութեան անունը), ուսում-
նասիրելով իւրաքանչիւր գիւղի, ամէն մի թաղի ա-
ռանձնայտկութիւնները, իւրաքանչիւր համայնքի
բարքերն ու սովորութիւնները, պաշտամունքն ու հա-
ւատալիքները, վերլուծել այդ շրջանի աշխարհագրա-
կան, տեղագրական, բուսաբանական, կենդանաբանա-
կան և այլն տուեանները, ստուգաբաննել այդ շրջանի
ժողովուրդի արտաքնապէս միապաղազ բայց ներքնա-
պէս յոյժ բարդ ծագումն ու տոհմագրութիւնը, բար-
բառը, գաւանական խտրութիւնները, արհեստները,
զբաղումները ևայլն ևայլն:

Միութեան հեղինակութիւնը, պէտք է որ վերջ
ի վերջոյ տարածուի «Ճայոց Աշխարհ»-ի պատմոկան

295, 63

սահմաններուն մէկ ծայրէն միւսը, որ կարելի է կոչել «Մեծ Տայք»: Բայց առ այժմ Միութեան իրաւասութեան կենթարկուի միայն որոշ մաս մը, որ կարելի է կոչել «Փոքր Տայք» հետեւեալ ստորաբաժանումներով, ա) Բուն Խոտորջուրը իւր չ-ը թաղերով, Մոխրակոյտը Յ թաղերով, Կարմիրը, Ծետկունց ևյն: Այս վայրերու բնակչութիւնը, ամբողջութեամբ կը պատկանի հայ-կաթոլիկ հասարակութեան: բ) Կուտրաշէն, Հունուտ, Զինաջուր ևայն, որոց բնակչութիւնը կը պատկանի աղջային եկեղեցուն: Միութեան նախաձեռնարկները, ինչպէս նաև անոր գիմաւոր ուժն ու թոն տուողը եղած են, մինչև այսօր, առաջինները. կան դեռ շատ տեղեր, որոնք տակաւին չեն մասնակցած միութեան, տարբեր պատճառներով: Կան նաև «Տայքի սահմաններու մէջ բաղմաթիւ գեղեր ու աւաններ, որոնց բնակչութիւնը մասամբ խառն է, մասամբ բոլորովին թրբացած: Նատ մը նշաններ, անվիճելիօրէն կապացուցանեն այս դասակարգին պատկանող վայրերու հայ ծագումը, զուտ հայկական անունները, կարգ մը կրօնական ծիսակատարութիւնները, մինոյն նախապաշարութենք, հնչման նոյնութիւնը, հասարակաց բառերու և դարձածքներու գործածութիւնը ևն, ևն:

Միութեան գոյնը ոչ կուսակցական է. ոչ կրօնական, ոչ ալ դասակարգային: Հոն յեղափոխական թէ պուրֆուա, կաթոլիկ թէ լուսաւորչական, հարուստ թէ աղքատ, մտաւորական թէ աշխատաւոք՝ ամէքն ալ տարբեր ուժերով, բայց հաւասար պարտականութիւններով լծուած են մինոյն կառքին: Հասարակաց աղէտն էր որ արթնցուց միութեան անհրաժեշտութիւնը, հասարակաց շան ու հայրենիքի ուրն է որ ամուր պիտի պահեն մեր մէջը միութեան կապերը:

Տեղ տեղ շեշտուած են Միութեան գործունէութեան կէտերը, մատնանշուած գործիչներէն ումանց յատկանշականը, տեղ տեղ բաղադրութիւններ եղուած են համանման միութիւններու հետ, կամ հարեանցի ակնարկութիւններ, բայց ընթերցողը թող չմղուի ըշնական հակումով մը ենթաղրելու, թէ ինքնասիրութեան, կամ ուրիշները գարեկարեկելու համար եղած են բաղդադութիւնները: Մեր կէտ նպատակն է ցուցնել հանրութեան մէկ կողմէն հասարակութեան մը կազմակերպական ողին ու հաւատական ընդունակութիւնները, միս կողմէ Խոռոչուցիներու գործնական հայրենասիրութիւնը, ամբողջական գոհարեւումը և անսակ նիւասութիւնը: Եուս տալ, ուս գործել, կը նշանակէ ուս տալ ուս գործել: Այս է մեր միուրնաև նշանաւանը:

Ներկայ աշխատութիւնն պատրաստ էր իւր զլիաւոր գծերուն մէջ, տնցեալ տարի, բայց մեղմէ անկախ պատճառներով միայն այս օր լոյս կը տեսնէ:

ԲԺ. Պ. Ավուանեան

1920

Աղէքսանդրապոլ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Արեէ միութեան, ընկերութեան, կամ խմբակցութեան նշանակութիւնը հասկնալու համար պէտք է ի նկատի առնել թէ ինչ դրդապատճառներէ մզուած առաջ կուգան մարդկանց խմբաւորումները, զանազան նշանաբաններու ներքն, թէ ինչ բարոյական, ընկերային ու քաղաքական անհրաժեշտ պայմաններ կը հարկադրեն մարդիկ հաւաքւել ինքնապաշտպանութեան դրօշի մը շուրջը և երկնակատի պայքար մղել յանուն անհատական կեանքի ու ինչքի ապահովութեան, յանուն արուած ազգի մը գոյութեան ու մշակոյթի:

Պայքար՝ ապահովելու համար անհատական իրաւունքները և մարդկային արժանապատութիւնը, զարգացնելով իրաքանչիւրի քով ինքնագիակցութեան սկզբունքը, գիտութեան ու գեղարուեստի միջոցաւ: Պայքար՝ ապահովելու համար արուած համտյնքի մը կամ ազգի մը քաղաքական ու սննդեռական անկախութիւնն ու անկաշկանդ ծաւալումը, բարձրացնելով մտաւորական ու նիւթական մակարդակը, որմէ կախում ունին ազգերու բարգւածումը և ժողովուրդներու բարօրութիւնը: Պէտք չէ մոռնալ նաև արտաքին աշխարհին, միջավայրի ներգարծիչ աղջեցութիւնը, մասնաւոր անհատներու ու հատուտներու վրայ, աղջեցութիւն, որ կրնայ հակառակ ուղղութիւններ սահմալ, դրական զամ բացասական, բարերար կամ կործանարար, նայած թէ աղջեցութեան ենթակայ դժուուղները ինչ փոխյարաբերութեան մէջ են միջավայրի բաղկացուցիչ տարբերու հետ, թէ ինչ բորոյական ու գիտական մակարդակի վրայ կը գտնը-

ւին հակագործ տարբերը, կարենալ կշռելու համար իւրաքանչիւրի թաքուն և քուատի ուժը:

Եաւ անզամ, հասարակական երկոյժները բացարելու և լուսաբանելու համար, կղիմեն կենսաբանական (պիօլօժիք) աշխարհի օգնութեան: Այլ հարց է թէ որքան ճշմարիտ ու նպատակայարմար է այս ուղղութեամբ լուծել հասարակական ինդիբները: Նոյնացնելով, յաճախ իւրացնելով տարբեր աշխարհներու մեթոդները: Հասարակական ու կենսաբանական գիտութիւնները տակաւին կը գտնուին իրենց կազմութեան մէջ, հետեւաբար չեն կընար մեզի ծառայել իրը ուղղիչ ու անսխալ կշռաշափեր:

Այս դիտողութիւնը ի նկատի առնելէ վերջ, տեսնենք թէ ինչ են ի վերջոյ, կենսաբանութեան արւելաները, արդիրմբոնումներն ու աւետարանին յայտնութիւնները:

Երկու բառի մէջ կարելի է ամփափել, «կենաց պայքար»: Թէ ինչ յատկութիւններու չնորհիւ իւրաքանչիւր տարր, սկզբունք, իւր գոյութիւնն ու շարունակութիւնը կ'ապահովէ ի մրաս ուրիշներու մենք չենք կրնար ճշդրաօրէն բացարեր: Դեռ մարդկային միտքը անկարող է թափանցել շատ մը առեղծւածներու էութիւնը նոյն իսկ ենթադրութեամբ, նոյն իսկ երկակայութեամբ:

Նպատակս գործնական ցուցմունքներ աալը ըլլալով, կենսաբանական փոխառութիւններով, աւելորդ պիտի ըլլար խորկնալ տեսականին մէջ: Նախ որ շատ վիճելի կէտերու գուռ պիտի բացուէր, երկրորդ հիմնովին շեղած պիտի ըլլայի առաջադրած նպատակէս, որէ վերլուծել տրուած միութեան մը տարբեր գործներն ու սկզբնապատճառները:

Այս տեսակէտով քննելով հարցը, ինչ կը տես-

նենք մենք կենսաբանական աշխարհի բնագաւառին մէջ, ինչ նշանակութիւն կատանայ «կենաց պայքար» նշանաբանը. Այս թէ գոյութեան իրաւունքը ուժեղին նշանաբանը. Այս թէ գոյութեան իրաւունքը ուժեղին կը պատկանի, թէ ուժը կդերապանցէ իրաւունքը, թէ կը պատկանի, թէ ուժը կդերապանցէ իրաւունքը, թէ կը պատկանի, թէ ուժը օրինաւոր, բնական աւարներն կը հանդիսանան հզօրագուններուն են, են. Ինչ որ երևյթապէս և մասամբ զիտնականորէն ապացուցուած ճշմարտութիւններ կը ներկայացուին, պատմականորէն հաստատուած իրողութիւններ, վերոյիշեալ առարկութիւնները չեն կրնար, սակայն, արդիւել հակառակ ենթադրութիւններ, ժխտել այլ ճշմարտութիւններ, որոնք ոչ նւազ ապացուցուած են զիտնականորէն և հաստատուած պատմական փաստերով: Այսինքն զոյութեան իրաւունք ունին ոչ թէ անոնք, որ ամենաուժեղը են, բառին կոչտ իմաստով, այլ անոնք որոնք ընդունակ են ապրելու, ցանկութիւն ունին շարունակելու իրենց գոյութիւնը, յենուելով այլ սկզբունքներու վրայ, կիսարկելով այլ միջոցներ: Կենդանաւութիւններու վրայ, կիսարկելով այլ միջոցներու վրայ, կիսարկելով այլ միջոցներու մէջ ուրբանական ու բուսաբանական աշխարհներու մէջ ուրբանական մեր ըմբռնած կրօնա-բարոյական արգելքներն չկան մեր ըմբռնած կրօնա-բարոյական արգելքներն ու կաշկանդումները, այդ միջոցները կը կոչուին կերպարանափոխութիւն, գունափոխութիւն, տեղափոխութիւն ևայլն, որոնց միայն նպատակն է անհատին ապահովութիւնն ու ցեղին պահպանումը: Յատկութիւններ՝ որ ոչ մի որակութեամբ, լաւ կամ գէշ, կարելի է մակադրել: Մարդկային դասակարգերու մէջ, ուր բնական յատկութիւններն ու երևյթները քողարկուած ու այլաբանւած են կրօնա-բարոյական ըմբռնումներով, նման յատկաւթիւնները կը յորջորջուն նենդութիւն, ուխտադրժութիւն, կրօնափոխութիւն, այլապատճութիւն, մատնութիւն, և այլն, որոնց վերջնական նպատակն է նոյնպէս անհատին

գոյութիւնն և ցեղին պահպանումը, քաղաքականապէս համայնքի մը կամ ազդի մը անկախութիւնը:

Քանի որ երկրագունդիս վրայ տարրեր ցեղեր ու աղջութիւններ, կամ որոշ աղջութեան մը մէջ տարրեր հատւածներ կուեր ու յեղաշրջներ են յանուն «կենաց պայքարի», տեսնենք թէ ինչ չափով ու աստիճանով առաջնորդւեր են անով, կամ ինչպէս ըմբռներ ու գործադրեր են իրենց քաղաքական, տընահսական, գեղարունատական ու կուլտուրական ուժում vivendi-ի մէջ:

Առ օրեայ կենաքի, ընթացիկ ժամանակի մէջ մարդ կրնայ սիսալի, մոլորի, համակրի ու հակակրի այս կամ այն վարդապետութեանց, քաղաքական համախմբակցութեանց, յարել գիտական ու փիլիսոփայական այս կամ այն տեսութեանց, առաջնորդւել բարոյական այս կամ այն սկզբունքներով, առանց կարենալու ինք իրեն որոշ հաշիւ մը տալու նատել մարդիկ ու իրեր միմիայն առարկայտիան տեսակէտով, գոյուար պիտի ըլլար: Որովհետեւ անկողմնակալութիւնն ու անկըքուառութիւնը անկեղծ յատկութիւններ չեն կենդան և գործող տարրերու: Ի զուր չէ բառած թէ, եթէ կուզես ուղիղ քալել, ետեղ նայէ, շիտակ գործել-փակէ զգայարանքներդ: Այստեղ է դարձեալ որ իւր արդարացումը կը զտնէ պողիտիվիզմի հիմնադրի իմաստալից առածք, թէ ողջները մեռածներով կը կառավարուին, այսինքն անոնց կաղապարած կամքովն ու ոգիովը, անոնց ակոսած հետքերովը:

Ամէն դարու իմաստունները կը կնած են թէ կեանքի մէծ զիրքը պատմութիւնն է, աղջերու և ժողովուրդներու լուսաւոր փարոսը մարդկութեան անցեալն է: Ասկէ կհետեի թէ երկարակեաց ու կենսու-

Նակ են այն աղքերն ու ժողովուրդներն որոնք պիտեն կարդալ կենաց գիրքը, վճառել ու զաներ պատմութեան քաօսին մէջ իրենց բնութեան ու նկարագրին յարմարայատուկ ւղղեցի ծներ, յարատե են անոնք՝ որոնք ընդունակ են ներդաշնակցել անցեալի տևեալները ապագայի ակնկալութիւններու ։ Հետապարապէս կը սխալին անոնք որոնք կուրօրէն կը հետեւին անցեալին և թէ անոնք՝ որոնք իրենց երջանկութիւնը կ'որոնեն միմիայն ապագայի անորոշութեանց մէջ։ Ահա թէ ուր պէտք է վնասուէ դապանիքի բանալի նրովոր պատմական ելեկչներու ու հակառութեանց, որոնց ենթակայ եղած են, քիչ թէ շատ, բոլոր ազգերը իրենց ծաւալման ու յեղաշրջման մէջ։

Սուաջին պարապային իբրև օրինակ կրնան ծոռայել շատ մը հին և նոր հարստութիւններ ու իշխանութիւններ, որ չնայած իրենց փայլին ու ուժին կործանեցան ու խսպա անհետացան, որովհեան անոնց նշանաբանն եղած էր անփոփոխութիւնն ու անշարժութիւնը, անոնց միտքն ու խելքը, բարքն ու կենցազը ըսեսուած էին նախապաշարումներու նուիրագործութեան դամերով։ Ո՞ւր են երբեմնի ահ ու մահ սփոռող Փարաւոնները, Բաքելոնի բանականները, Իրանի միահեծանները, որոնց կամայականութեանը ու քմահածոքներուն ոչ սահմանե ոչ չափ կար։ Թէ որ կենաց պայքարի մէջ ու աղքերու մըցման համար զերազանցութիւնը վերապահուած ըլլար ամենասուժեցին, բայօն կոշտ իմաստով, այսօր հուներու և ժողոններու վանտախներու և այն թաղաւորութիւնն էր որ, պիտի տիրէր աշխարհի վրայ։ Երկրորդ կէտին իբր օրինակ կը ծառայեն Հելլագի բազմաթիւ հանբապետութիւններն ու ապատ սկզբունքներու հիմնարկութիւնները, ուր, բատ երկոյթին, պէտք է տիրէին իմաստութիւնն ու տրամարանութիւնը (այս գերազանցապէս փիլիսոփայական ձգտումներով արամա-

գրուած ժողովուրդներու մօտ)։ Սակայն հան ալ մենք կտեսնենք անընդհատ կոիւ, վէճ, կիրքերու բորբոքում, կառավարական անկայունութիւն, քաղաքական տակնուվրայութիւն են, ինչնու։ Վասն զի մարդիկ յափշտակուած էին աւելի ապագայի հեռապատկերներով, անորոշ ակնկալութիւններով, քան թէ ներկայ իրականութիւնով ու անցեալի օրինակներով։ Թերես առարկեի թէ հէլլէնները, քաղաքակիրթ մարդկութեան պատմութիւնը հիւսելով՝ զուրկ էին օգտըւելու նախընթացներէ. հնտեարար պէտք էին անհրաժեշտորեն առաջնորդուել ենթադրութիւններով և երեակայութեամբ։ Այս տեսակ մտածելը նախ սխալ է, վասնզի հէլլէններէն չէ, նախ որ քաղաքակիրթ մարդկութեան պատմութիւնը կը սկսի և երկրորդ, աւելի վերջերը, կուգայ միջնադարը, բոլոր իւր կրօնական ու քաղաքական աշխարհահայեացներովը հեղփելու նըման մտածելակերպմբ։ Ինչ որ ներելի էր հին աշխարհին, նոյնը ներելի չէր սակայն միջնադարին։ Միջնադարը ունէր իւր ետեր Աթէնքի և Հռովմայ քաղաքակիրթութեանց փառաւոր անցեալները։ Բայց ինչ կաեննենք։ Դարձեալ նոր նողի վրայ ու աւելի ուժգին թափով նոյն անվերջանալի կոփւները, տոհմական ու կուսակցական հակառակութիւնները, աղանդական տաելութիւնները, կրօնական հալածանքը, դասսակարգային խուլ պայքարը։ Զկար իշխանութիւն մը, չկար ինքնավար քաղաք մը, ուր բնակչութիւնը երկու հակառակ մտսի բաժանւած չըլլար և ինքնարնաջման պայքար չմզկէր, յաճախ միենոյն նպատակին հասնելու համար, բայց տարբեր միջոցներով։ Աւելորդ է մէջ բերել օրինակներ, որու յալտնի են միջին զարու պատմութիւնը ընդհանրապէս, Բարական քաղաքներու պատմութիւնը մասնաւորապէս

ի՞նչ է այս պատմական խուզարկութեանո նոդատուկը: Այս թէ կենսարանական տուեանսերը յատկացնելով հասարակական ու քաղաքական աշխարհներուն՝ այսինքն ջանալ բացագրել վերջնոյն երեսուն արագինին առևելի աշխարհով պետք է նկատի առնել էական կէտ մը, իւլաքանչիւր աշխարհի առանձնայատկութիւնները: Շատ սմնդամ մարդ ընազգօրէն կը տարւի իրրեն փափաքելի հոգեբանութիւնը մըտցնել կազմածներու մէջ, հաճելի բացագրութիւն մը տալ երևոյթներուն (ինչպէս որ հիները Սոստածներուն կը վերագրեին իրենց յոյզերն ու կրքերը, առաքինութիւններն ու մոլութիւնները): Ասով սակայն իրողութեան էութիւնը չի փոխուիր: Մնոտի բաւարարութիւն մը է որ միայն ինքնախարկութեան կը տանի: Ինչ որ կենսաբանական աշխարհին մէջ ընդունուած ճշմարտութիւն է «կենաց պայքարին» մէջ գոյութեան իրաւունքը հղորագոյնին է», ճիշտ չէ հասարակական ու քաղաքական աշխարհներու, ժողովուրդներու և ազգերու գոյութեան պայքարին մէջ, Հակառակ պնդելը պատմական ամենամեծ ունաճութիւնը պիտի ըլլար ու ճշմարտութեան ուղացումը հանդէս ինքնուրոյն ազգերու և փոքրիկ ժողովուրդներու, Այս կետը մենք հայերս մանաւանդ մոռնալու չենք երբէք:

Աչքէ անցնելով, ամենահին ժամանակներէ սկսեալ մինչև մեր օրերը, աւանդական բարելոնի խառնաշփութենէն մինչև պատմական տիեզերական պատերազմը, ազգերու ժողովուրդներու շարքը, պիտի տեսնինք թէ «գոյութեան իրաւունքը ուժեղագունին է» խորհրդանշանը հակաշրջուածէ: Գոյութեան իրաւունքի մրցանակը բաշխուած է այսպիսիներու որոնք ըստ երեսութիւն անարժան դատուած պիտի ըլլային:

Ուր են հայերու ժամանակից փոքր ու մեծպետութիւններու: Ուր են հրով սրով սպառնացող մոխրապաշտները, մւր են մահիկով ու ետթաղանով սպառնացող լուսնապաշտները: Հայութեան համար նորութիւն չեն ջարդերն ու կոտորածները, թալաններն ու աւարառութիւնները, դաւանափոխութիւնն¹) ու գաղթականութիւնը²):

Հայութիւնը ամէն պատուասէ վերջ, սթափուերէ, հաւաքեր է իւր ուժերը և շարունակեր ազգերու մըցման ասպարէզին մէջ իւր կենաց պայքարը, պահպաններով ազգային նկարագիրն ու կուլտուրան: Իւր մութ ու մոայլ զարտուղի ճանապարհին վրայ հայութիւնը քանի քանի տանդէսական հրէններու հանդիպեր է, բայց ամէն անդամ յաղթող դուրս ելեր է: Ուր է զաղտնիքը առեղծուածային դրութեան, կենսաբանօրէն սիալ, բայց պատմականօրէն իրական ճշմարտութեան: Ժողովուրդներու յառաջազիմութեան, ցեղերու պահպահման համար ոչ միայն անհրաժեշտ չեն միշտ, այլև յաճախ կործանարար են միմիայն սուլն ու սուխնը, ինդանօթն ու վառօթը: Պատմութիւնը կարմիր թելի պէս կը ցուցնէ թէ մեր ազգին գոյութեան ու տեսականութեան զիսաւոր ազգակները եղած են միշտ ազգային լեզուն, զրականութիւնը, գեղարուեսար, կրօնական հիմնարկութիւնները մէկ խօսքով հայրենի մշակոյթն ու իդեալը: Աւելցնել միայն ապրերու անզուսպ ցանկութիւնը, ընածին ընդունակութիւնը համակերպելու արտաքին աշխարհին ու իւրացնելու միջավայրին պայմանները:

¹⁾ Դաւանափոխութիւնը տուեր է ազգին Սլեիթա եան ու իսրայէլ ժողովուական պատրաստեր ու կազմակերտեր է հայոց վերածունդը:

²⁾ Արտազաղթը տուեր է երովանոյ, տմերիկահայ, եղիպատահայ և այլն զաղութներ, ուշաք ազգն ճգնաժամին ներկայացնեց են իրեն վրարա և ջատագով հանդ սացած հայութեան զատին:

Սիթէ այս բարոյական արժէքները չեն որ կը կազմեն մեր առաւելութիւնները ուրիշ շարք մը սառուղիքալ ժողովուրդներուն շարքին մէջ, կամ միթէ յանուն ազգային մշակոյթի և ինքնուրոյն քաղաքակրթութեան չէ որ մենք կ'ախկալենք օտարներէն մեր ազատազրումը:

Մինոյն ճանապարհով և լոգունզներով է որ, իրենց հերթին ազատազրուած են Պալգանեան ազգութիւնները, Խառլիան և այժմ ազատազրուելու ճամրուն վրայ են շատ մը փոքր ուղղութիւններ:

Ահա թէ ինչ տեսակէտով պատմութիւնը կընայ մեզի օգտակար ըլլալ և լուսաւոր փարոս դառնալ վերածնունդի ու յառաջադիմութեան դործին մէջ:

Ա Հ Ա Զ Ի Ն Ս Ա Ս

Մի՛լիթեԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Չիք ի՞նչ չարիք առանց բարեաց :
Եղիշէ

Յառաջարանին մէջ արդէն ակնարկեցինք թէ ինչ դրզապատճառներէ միաւած, քազաքական ու ընկերային ինչ պայմաններէ հարկադրուած միևնույն շահերովը կապուած մարդիկ կ'համախմբուին և կ'սերգաշնակին իրենց դործունէւթիւնները բնորդանրապէս «Հայոց Հայրենակցական Միութեան» ծագման ոկրունական պատճառները աւելի արտաքին էին քան թէ ներքին, բնաշնչման սալառնալիքի ծնունդ քան թէ գիտակյութեան ու համոզման արդիւնք: Հոս է օր պատմաբանին առածը իւր արդարացումը կը գտնէ «Չիք ինչ շորիք առանց բարեաց ևն...»:

Երբ 1916 թ. Կ. Պօլոյ կառավարութեան հրամանով հայաբնակ գաւառները սկսան պարագուիլ՝ Տայքի բնակչութիւնն ալ զերծ չմնաց համաճարակ աղէտէն, այն բնակչութիւնը որ, նոյն իսկ համիտեան սպանդներէն (95-96-ին) անվասս մնացած էր: Երկրին ամենէն խաղաղ ու անվրդով տարբը բնաշնչւեցաւ ամենավայրագ եղանակով: Զանազան շէնքերու վրայ թողուած արձանագրութիւնները, մանաւանդ նահատակիթաթմանեան վարդապետի օրագրութիւնները վաս-

տացի կատացուցանեն թէ ինչ անլուր միջոցներու դիմեր է կառավարութիւնը իւր հրէշային նպատակը իրազործելու համար: «Ժողովուրդ մը շարչաբանքով բնաջնջելու համար ամէն ճնարաւոր միջոց ի գործ դրուած է: Ծրագրին մանրամասութիւնները կանխաւ մտածուած ու մեթոտիք կերպով, պաղարիւնութեամբ գործադրուած են: Առհաւական ընազդի մղումով է որ թուրք ցեղը անգամ մը ևս ասպարէզ կիջնէ, անզուգական կերպով ոճրագործութեան մրցանակը շահելու»¹⁾:

Կարելի է տեսնել այդ վկայութիւններու մէջ թէ տեղահանութեան նախօրեակին ժողովուրդը ինչ սարսափելի ճշնաժամեր անցուցեր է, թէ ինչ տամարդի բռնութիւններ գործուած են շնական դիտումներով: Աւելորդ է յիշել խժդութիւնները, նախ որ շատ հակում չունիմ դէպի ջարդագրութիւնները, երկրորդ որ արգէն բիւր անգամ կրկնուած և ամսվիճելի փաստերով ապացուցուած են ամէն աղդի պաշտօնական ներկայացուցիչներէ ու մամուլէ: Նոյն իսկ եղած են թթքասէր Գերմանիայի զաւակներ, որոնք պութկացեր են բողոքի ազադակող ձայնը:

Սյդ կարելի է հարցնել թէ ինչ առարկութիւններ կրնար ընել թուրք կառավարութիւնը, ինչ պատրուակներով կրնար ամբասամնել Խոտորջուցիւննը, որոնց դարաւուր լոյալութիւնը դուրս էր որևէ կատակածէ: Պատերազմական ու ուղմագիտական պատճառաբանութիւնները անզօր են արդարացնելու համար այն բոլոր ոճիրներն ու սրբապղծութիւնները, որ ի գործ դրուեցան հանդէպ կեանքի ու պատուի Զկայ դէպօ մը, որ ցուցնէ թէ Խոտորջուցիւննը

¹⁾ Տես «Ճիշտ կազմութիւն» Խոտորջըոյ շքանի տեղահանութեան և տար գրութեան վեցական Պատրաստ. Տ. Հ. Մ. Խուզարկու Յանձնախումբը:

ոհէ ժամանակ գործած ըլլայ քրէական յանցանք մը, անդամակցած ըլլայ դադանի կուսակցութեանց մասնակցած՝ հակակառավագական կագմակերպութեանց, կամ թէ օրեւ հրոսական գործ գործած ըլլայ:

Ընդհակառակին, Խոտորջուրցին երկրեն ամենէն խաղաղ, հաւստարիմ, աշաւտատէր ու օդտակար տարբն էր: Սակայն հարուածին ամենէն սաստիկը անոր զիմուն իջաւ Մինչդիս ոչ թուրք կառավարութիւնը և նչ ալ ժողովուրդը (իթիհաթականներն ալ մէշը) կուզէն յանձնաւոր ու պատառիսանատու նկատմական ոճիրներուն հանդէպ: Շահեկանութիւնէ զուրկ չէ յիշել թուրք խմբագրի մը հարցախնդումը, որ, խօսքը ուղղելով թուրք ժողովրդին կը յարէ առեղանանութիւն և ջարդ սառերը թողէք և ըսէք—Հայ աղզը բնաջնջելու օրէնք: Դուք տեղահանութիւնը կ'արդարացնէք իրեն դինուսրական պէտք մը: Սակայն կառավարութիւն: մը իր հպատակներէն ունէ մէկուն տունը, ընտանիքը, հարստութիւնը, կալուածը յափշտակելու ինչ իրաւունք ունի, որ օրէնքով: 4—5 տարու աղեկը ձեռքը բռնած, ծծկեր երեխան պիրկը առանց հացի ու զրամի խեղճ կին մը մինչև Տէր-Զօր դրկելը պատերազմական որ հարկին տակ էր: Եթէ այդպէս էր, հեսարիոյ հայը հանելով երբ Զօր դրկեցին, Զօր ու միթէ վեցերորդ բանակին շըջանակը չէր: Պատերազմական շըջանակ ըսելով ամբողջ երկրը կհասկնանք: Մի գործածէք սա «օրէնք» բառը: Հարկւրաւոր քաղաքացիները կախազն հանող, անմեղները տապարներով ջարդող և աղդին արիւնը քամողներուն ինարան եղող այդ բառը մի գործածէք: Սյդ ձեր օրէնք ըսուած «սարագրութեան օրէնքը» անզօր մը ձեր ընտանիքին վրայ գործադրուի, այն ատեն կտեսնենք թէ ինչ խոր իմաստասիրական բաւ-

ուերսվ անոր խղճի ու արդարութեան բոնաբարում ըլլալը ովհափ ալուսնք: Կրօնական որ գրքին, խղճի որ տրամադրութեանց համապատասխան են այդ օրէնք կոչածնիզ:

Շատ աղեկ մենք չխոռնենք, մարդ չհարցնէ, սակայն խորակին, քրիստոնիքային, թուրքին, հայուն մէկ եղող Աստուածը, հանրային խիղճը, բարձր բոնադատիչ ձայնով մը չի հարցներ թէ հարիւր հապարաւոր հայերը և պահնեց):¹⁾

Հարցնաղը թուրք մը է:

Ընդհանրացնելու իմաստով չբաւականանեք ենթագրական, մօտաւոր թուրքով: Որոշենք տեղերը, թըւականները, սահմանափակենք շրջանակը, ճշգենք վիճակագրութիւնները: Խոտորջըոյ շրջանի պատկանող 13 զիւղերու հայ քնակչութիւնը 3740 հողի աքսոր-էցաւ 1915 թ.: Այսօր (1919) միայն 95 հողի վերագրածած են, ասինքն 2,6 տոկոսը: Ուր զնացին մը նացածները: Ականատեսները կը վկայեն. Չարդեցին, այրեցին (ողջ), սպաննեցին, խեղդեցին, սովամտն մեռցուցին: Որու ձեռքով, թուրքերու, քիւրդերու, լազերու, ժանդարմաններու, զինուրներու, չէթէներու ձեռքով: Որու հպատակներն էին այդ մարդասպանները, որ արդարութեան իրաւասութեան կ'ենթարկուէին անոր: Թուրք ժակովուրդը կը մեղադրէ իթիհաթը, իթիհատը չէթէները ևն... անել զրութիւն մը, ու կառավարութիւն թէ ժողովուրդ հաւասարապէս մեղակից են: Հաստատուած ճշմարտութիւն է թէ թուրք ժողովուրդը առանց բարձրագոյն քաջալերութեան պիտի չգործէր այն ոճիրները, որ ազգային պարտականութիւն, հայրենիքի համար մատոցուած ժառայութիւններ կը համարւէին: Նոյնպէս բացարձակ

¹⁾ Տես «Վերջին լուր» 5 տարի 1919, թիւ 1538.

ճշմարտութիւն է, թէ ոճիրները դաւող և հրահանգովներն ալ թուրք ցեղին հարազատ զաւակներն էին, անոր մասնութեան ու զգացումներուն մարմացումը:

Կրնայ ըլլալ որ 3740 հողին, որոնց մէջ 90 տարեկան ծերունիներ, ծծկան մասիփիներ, յղի կիներ, բոլորն ալ յանկարծ խելազարուեցան և անփմանայի քմահանոյքով մը անձնասպան եղան¹⁾: Բայց միթէ հաղարաւոր շէնքերն ալ իրենք իրենց քանդուեցան, միթէ ծառատառներն ալ իրենք իրենց այրեցան, միթէ այլիներու տաւնկերն էլ իրենք իրենց արմատակիլ եղան: Միթէ ասոնք ալ եղան հաւանական ապօտամբութիւնն մը առաջքք առնելու նպատակով, կամ թէ ուղմագիտական պատճառներու համար: Ասոնց ինչ կընան պատասխանել թուրք կառավարութիւնը, թուրք ժողովուրդը և առու զանցուածած անձնանու որու վրայ ալ զրուի, պատասխանառուութիւնը որու վրայ ալ բառցուի ոճիրը գործուած է, իսկ հետեանքները ահուելի:

Ուրեմն տեղահանութիւնը, տարագրութիւնը, երկրին անորոց վիճակը կը կազմէին արտաքին զիւաւոր պատճառներէն մէկը, միութեան անհրաժեշտութիւնը զգացնող:

Արտաքին պատճառներէն մէկն ալ էր Ռուս կայութեան ծայրագաւառներուն մէջ ցիր ու ցան եղող հացերդներու ապագան, որոնք խալսելով անմիջական սպասնակիքէն, զերծ չէին սակայն դանդաղ բայց ոտոյդ անհետացումէ: Օտար հողի վրայ, օտար միջավայրի մէջ, բարոյական ու մատորական աւելի ցած մակարդակով, անոնք արդէն սկսած էին սայթաքիլ... ոլէտք է անկեզծ խոստավանել — այլասերման ու օտարացման ճամբուն վրայ: Աւրեմն մէկ

¹⁾ Խոչպէս կուղեն հաւասացնել կազմ մը թուրք հրազարակախօթաներ.

կողմէն թուրքին տուած հարուածէն սթափած, միւս կողմէն այդ հարուածէն զերծ չմացողները համա- խմբելու համար սկսան ծնունդ առնել, զրեթէ ինք- նաբերաբար, առանձին առանձին միութիւններ, թա- ղային և հայրենակցական, Տայքի պալերու անուն- ներով, ինչպէս «Միութիւն յօդուա Խոտորջուրի և Մոխրակոյտի աքսորեախներու¹⁾»; «Կարմիրք-Ծետկուն- ցիններու հայրենակցական Միութիւն²⁾»; «Վերի Խան- դասրի հայրենակցական Միութիւն³⁾» ևայլն:

Աչքէ անցնելով իւրաքանչիւր Միութեան ծրագիր կանոնագիրը, մենք կտեսնենք որ, բոլորն ալ միւնոյն ձգտումներն ունին, միւնոյն նպատակները կը նետա- պնդեն, միւնոյն իդգերապը տողորուած տարբերու- թիւնը անշմարելի, միայն անուններու մէջ կայա- նալով:

Ի՞նչ էին աեսնինք այդ ծրագրներուն խոստում- ները, ինչով կ'արդարացնէին իրենց ծագումն ու գո- յութիւնը:

Բարոյական կապ հատոսատել հեռաւոր գաղութնե- րու մէջ ցրուած հայրենակիցներու միջեւ:

Վերաշնել քանդուած ծննդավայրերը, իսկ ան- կարելիութեան ժամանակ հիմնել նոք դադութ յար- մարագոյն երկրի մէջ:

Կազմակերպել խուզարկու խմբեր, տեղահանուած- ժողովուրդը վնասելու համար:

Օպնել ամեն հարաւոր միջոցներով աքսորուած- ժողովուրդին:

Երկրին մէջ կազմակերպել համայնական աշխա-

¹⁾—կազմուած 1916 Խոտորջուրէ երեք և Սուբրակոյտի երկու թաղե- ցիներու մասնակցութեամբ:

²⁾—որը 1914-էն է վեր գոյութիւն ունէք Շաբաթերեցներու թաղային- Միութիւն անուան առկ:

³⁾—կազմուած 1917-ին:

տանք, շահագործել երկրին բնական հարստութիւն- ները:

Հաստատել առևտրական, վաճառականական, կօօ- պերատիւ ևն ընկերութիւններ:

Վերականգնել եկեղեցիները, դպրոցները, ևայն կրթական ու բարեգործական հիմնարկութիւնները:

Երկրին ընափք ու արժանի զաւակները գաստիա- րակել աղջային կամ օտար դպրոցներուն մէջ, Մի- ութեան միջոցներով:

Հոգատարութիւն տարագրուածներու գոյքերուն և կալուածներուն, մինչև աէրեքու վերադարձը կամ մինչև օրինաւոր ժառանգներու ճանաչումը:

Բացականներու շահերու պաշտպանութիւն:

Օժանդակել Ազգային մարմիններուն:

Յարաբերութեան կազեր մշակել այլ Միութիւն- ների ճետ:

Այս ծրագիր կանոնագիրները քննած ժամանակ երկու կետեր մասնաւոր ուշազրութիւն կը գրաւեն. վճարման և սանկտիոնի խնդիրները, յատկանշական են հետեանքով լիցուն կետեր: Կետեր որ հիմնովին կը տարբերին ուրիշ միութիւններ է: Առոնք կը ցուցնեն թէ խոտորջուրցիները բոլորովին ուրիշ կերպ կը ըմբռնեն միութեան նշանակութիւնը և իրենց պարտա- կանութիւնը միութեան հանդէպ: Ասոնց համար կա- նոնագիր ըստ է օրինագիր: Հոն վճարման մասին ըստուած է «փրաքանչիւր անդամակցող պարտաւոր է, բացի միանուագ գումարէն, վճարել համագումարէն (ընդհանուր ժողով) որոշուած ամսավճարները»:

Ամէն անդամակցող պէտք է նկատի ունինայ թէ ամսավճարի զրութիւնը պիտի շարունակի առնու- ազն բան և հինգ (չհ) տարի պայմանաժամով» «համագումարը ի հարկին, պէտքերու համեմատ, կը

որոշէ արտակարդ, պարտապիր տուրք, Անդամները պարտաւոր են վճարել նշանակուած գումարը, տուանց այլ և այլից, նոյնը պիտի որպամազրէ, ապազայ Տայք միութեան 17-րդ յօդուածը: Իրրի ապացոցց լիշենք «Տայք» միութեան կետրունական և մասնաճիւղերու վարչութեանց խորհրդակցական ժողովի որոշումը (Նոյեմբեր 1918), որու համաձայն քաջառիկ արտահարդ պարտապիր տուրք կը ոքուէր միութեան որիք անդամնեցուն վրայ անխոտէր. Ֆինգ առ հարիր (50/0) համեմատութեամբ, խորքանշիր անդամ՞ն կարողութեան (շաբան թէ անշարժ) վրայ:

Sanctinի մասին բուռած է այն անդամները որոնք կը մերժեն միանուագ և ամսավճար վճարել, իրք դործող անզամները (կեղրանական վարչութեան, վերաբնիշ մարմարյան, մասնաճիւղերու վարչութեանց, յանձնախումբերու ևն) վաս վերաբերին իրենց պաշտօնին, դրամները վատնեն, կեղծ հաստատագրութիւններով զիշում դիղութեանը ցոյց տան, եթէ խուզարկու խմբերու անդամները շնորին իրենց պարտականութիւնէն են, բոլոր այդպիմները կը գագրեցուն իրենց պաշտօնէն, կը յանձնուեն միշնորդ գատարանին և կը վարուեն միութեան շարքերէն իրրի դառանան (1):

Թէ որ աստիճանի համարատասխաննեցին իրենց կոչման տարբեր միութիւնները բնչ շափով իրականացան անոնց տուած խոստումները կը տեսնենք յահորդ զիմուն մէջ:

Մէկ կետ կը մնար, ամենակարևորը: Ստեղծուած հոսանքին ընդհանուր ուղղութիւն մը տար: Յաւերն

(1) Գրգորիոս հեղինակը ասիթ ունեցած է 40 է տւելի հայրենական միութեանց ծրագիր կանոնագրերը ևթէ ընկելու բայց ոչ մէկուն մէկ հանդիպած է նմոն արածագրութեամբ յօդուածէ մը:

(2) Տես «Յօդուած Խոսորչոյ» և Ասիօրակուսի աքուրեաներու: միութեան ծրագրին իլուի ԺԲ, յուղուած. 1, 2, 3, 4, 5:

ու կարիքները հասարակաց ըլլալառվ, ստեղծել կեղրոնական մարմին մը, զեկավար ուժ մը, որու զերագոյն հեղինակութեան ու իրաւասութեան ենթարկու. էին բոլոր միւս կազմակերպութիւնները:

Ասիկայ պիտի ըլլար միութեանց միութիւնը միութեանց ձուլումը, աղաղայ «Տայոց հայրենակցական միութիւնը»: Այս մասին ամենքն ալ համամրտ էին, դէպի այդ լորուած ընդհանուրին արամագրութիւնը, ամեն ոք կը զբար անոր անհրաժեշտութիւնը: Սակայն ամենէն բացորոշ կը խօսէր Կարմիրք Շետկոնցիներու: հայրենակցական միութիւնը որու յօդուածներ էն մին կ'ըսէր մեր առաջարքած կետերէն զիմաւորը, մեր զործունէութեան տուածին քայլը պիտի ըլլայ համերաշխութեան ու համագործուկցութեան կէտ մը զանել կազմել այնպիսի մարմին մ, որու շուրջը համարամբուէն երկրին բոլոր զործօն և գիտակից տարբերը, որու հեղինակութիւնը տարածուէր աերողջ շրջանին վրայ:

Ցետագայ դէպքերը կէտ առ կէտ տալացուցին այս անսոկետին ուղղութիւնը:

Մասնաւոր յիշուակութեան արժանի է Պըն. Սաեփան Շաղիկեանի իրազացած գերը, բոլոր կամակերպութեանց մէջ: Արդարութիւնը կը պահանջէ յայտաբարել թէ Պըն. Շաղիկեանը, երկրին հարազատ գտակը, ճշմարիտ հայրենասիրութեամբ օգնելու աջակցեր է զործին յաջողութեան համար, բոլոր իլ տրամագրելի միջոցներով, զրամով, զրչով, խոռով, մանուանդ իր վարակիչ օրինակով:

Ոչ պակաս ջանք ու եռադ ցոյց տուեր են միութեանց կազմակերութեան մէջ, մանուագ Տայոց հայրենակցական միութեանց դետինը պատարատելու մէջ մէհանեանները, Առամեանները, Մաշուրեան-

ները, Եանողեանները, Բաքարատեանները, Վարթիք-
եանները, Սապունճեանները, Մարգեանները, Թաթ-
մանեանները, Փաշաճեանները, Զորսուեանները, Չի-
նոչուրեանները, Աթօնեանները, Ավտակեանները,
ևայն ևայլն:

Համերաշխութեան ողին պատրաստուած էր, մի-
ութեան զազափարը հասունացած, Յարմար տիկիթի
կը սպասուէր պաշտօնական նուիրագործման համար:
Եյդ պատիւը վերապահուած էր Խոտորջուրցիներու-
երկորդ համագումարին, որ տեղի ունեցաւ հարա-
ւային Խուսիոյ մայրաքաղաքին Խորկովի մէջ, 1917
թ. գեկտեմբեր ամսոյն:

Ծրագրէ դուրս է տալ մամրաժառ տեղեկութիւն-
ներ համագումարին նիստերուն ու ատենաբանու-
թեանց, որմնիք ասանձին լոյս տեսած են: Նմանտպէս
մանրակրկիտ քննութեան առարկայ չեն կրնար ըլլալ
բոլոր այն խոչնպատճերն ու դժուարութիւնները
որ յարուցւեցան միութեանց ձուլման շարջը, մա-
սաւանդ թէքնիք տհակետով:

Ստկայն աւելորդ չէր ակնարկել թէ որքան ի-
ներդ ուժերու հանդիպեր է միութեան իրականա-
ցումը:

Սկզբունքով ամէնքը համոզուած էին, կը զզային
անոր անհրաժեշտութիւնը, բայց երբ ինդիրը զործ-
նականին կուգար, կը սկսէին իրար երես նայեր,
իմ ու քուկի հաշիւներ նկատի առնել, անմիջական
օգտի ու վնասի վար ու վերապումներ ընել, Զատիչ
ու յուստանատեցուցիչ շարժումներ յարուցանել: Որ-
քան անտեղի զիջողութիւններ, ազնիւ ջանքեր թափ-
ած են չեզոքացնելու համար վնասարար տարրերը:

Անկասկած համագումարին զիմաւոր գործը եղաւ
տարրեր Միութեանց ձուլմամբ, ընդհանուր ծրագրի

մը վաւերացումը և գործունեայ ու վստահելի վար-
չութեան մը ընտրութիւնը:

ՏԱՅՔԻ ՄԻՈՒԹԵԱՆ
ԿԵՊՐՈՒՆԱԿԱՆ ՎԱՐՀՈՒԹԵԱՆ անդրանիկ անդամները:

- պ. պ. Յովհաննէս Ռէհանեան (Ապիագահ)
- » Ազապիս Զաքարիան
- » Կարապետ Մաշուրեան
- » Զաքար Մանամշեան
- » Յակոբ Զավուշեան
- » Սերովէ Գէտրգեան

ԿԵՊՐՈՒՆԱԿԱՆ ՎԱՐՀՈՒԹԻՒՆՔ զատ, Տայք Միութիւնը
ունի վերաբննիչ յանձնախումբ, գործադիր մարմին,
վնասուց հատուցման և վիճակագրութեան յանձնա-
խումբ, երիտասարգաց միութիւն, թաղային միու-
թիւններ ևն ևն:

լով և լրացուցիչ յօդւածներով յորինեց նոր ընդհանուր ծրագիր մը, որու զլխաւոր կետերը կը կազմեն.

Օժանդակութիւն միբաշխնութեան, ներգաղթի ազգային կազմակերպութեանց:

Կարիքաւորներին հայթաթել հազուսու, մնունդ, բժշկական և իրաւաբանական օդնութիւն:

Աքսորավայրերը առաքել խուզարկու նպաստամատոց մարմիններ:

Կազմակերպել երիտասարդաց, թաղային հյեն միութիւններ:

Հիմնել կուրուրական, բարեկործական ևն հաստատութիւններ:

Հոկել երկրին տալահովութեան ու անզորրութեան Տարադրուածներու խնչքերու հոգատարութիւն, Բացականներու շահերու պաշտպանութիւն:

Փոխյարաբերութեանց մշակում այլ միութիւններու հետ ևն ևն¹⁾:

Սրգէն նախկին միութիւններ, թրենց ծագման վաղօրիտեկին իսկ ձեռնարկած էին կարգ մը կարեոր հարցերու իրականացման խուզարկու խումբ մը²⁾ առաքւած էր պատերազմի դաշտը, Խուս-թթքական ճականին փրայ, ժողովորդը վնասելու և փրկելու համար, Քիւրդերու միջացաւ մի հոյ, մի ուլիք նշանաբանով: Դիմումներ կոտարուած էին Խուս նախարարներուն, չեղոք պետութեանց ներկայացուցիչներու, տարագրուածներէն տեղեկութիւն ստանալու համար Նիւթական օպութիւն հասցնելու կրկնակի փորձեր եղած էին Ամերիկան ներկայացուցիչներու միջոցաւ (Պետրոկրատ, Տփղիս, Կ, Պոլիս ևն): Դրամական Փօնտերը արգէն հաստատուած, միանուազներու և

¹⁾ Տես Տայք Միաթիւն ծրագրի յօդ. 4, 5, 6, 7, 8, 9, 10:

²⁾ Կարամենութեամբ Պաթումի մասնաւողին, ու. Յաջնանես Զաքարիանի պատուարութեամբ:

ԵՐԿՐՈՐԴ ՍԱՍ

ՄԻՈՒԹԵԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ

Մաս մը իւր պատուղէն կը ճանցուի: Այսովէս և Միութեան մը աշխեքը կը զնանատուի իւր զործերովը, եթէ յաճախ մարդու ցանկութիւնները, առաջազրած խոստումները, ենթազրած ակնկրութիւնները չեն իրականանար, առիկայ չի նշանակեր թէ մարդ չէ համապատասխանած իւր կոչմար բարկրութեան: Թէ գործին պարագլուխները անպարտանանաչ գանուած են իրենց պաշտօնին հանդէս: Ոչ: Եթբեմ այնպիսի անգուշակելի սնցուղարձեր, անսպասելի արտաքին պայմաններ միջամուխ կը լլան, որ ամէն բարենպատակ ցանկութիւն, ջանք ու եռանդ, զըժքախտաբար կը փշուին անխորտակելի ժայռերու դէմ:

Նոյնովէս եթէ մեր միութեան ծրագրէն շատ մը կետեր տակաւին մեռած տառ մնացած են, եթէ ձեռնարկած քայլերէն մի քանիսը անյաջողութեան մատնուած՝ արդ բանին մէջ պէտք չէ մեղազրել ոչ միութեան մէքենան ոչ էլ նրա գործիչները: Պէտք է հաշուել արտաքին անհրաժեշտութեանց հետ: Ասով գործը չի փնտնար, միայն կը հետաձգուի:

Երկրորդ համապումարը, որմէ ծնունդ տուաւ Տայք հայրենակցական Միութիւնը, ձուլելով միութիւնները, ձուլեց նաև անոնց ծրագիրները, Բարեփոխե-

ամսավճարներու գանձում կանոնաւորուած, երկրին մէջ կազմակերպուած ու արդէն իրավործման ձեռնարկուած էր համայնտկան աշխատանքը այսպիսի լայն գաղափարներու և ազատ ոկրունքներու հիման վրայ ամենածայրանեղ ընկերվարականներն ու համայնտկաններն անդամ պիտի չի կրնային երեակայել: Այն տեղ (համայնտկան աշխատանքի մէջ) ամենքը մէկի և մէկը ամենքի համար էին: Մասնաւոր սեփականութիւնը վերցուած էր գէթ ժամանակաւոր կերպով: Հասարակաց բարիքէն պէտք է օգտեւին ամենքն այ հաւասարապէս վերցուած էր և ըլութիւնը: Ամէն ոք ազատ էր մասնակցելու կամ ոչ համայնտկան աշխատանքին: Ով կը բաւականանար ինքիրմով միայն, ով կը գերազաներ իւր անհատագան շահերը համայնքնէն, այսպիսին զուբէ էր օգտելու համայնքին միջոցներէն:

Երջանիկ դարագլուխ մը էր որ կը բացուէր: Սակայն այս բոլորը մի բոլիչական փայլակ էր, մի լուսաւոր շող օր եկաւ մթազնեց զարձեալ թուրանաշկան թանձրախաւարը, Ռուստկան քայլայումէն ետք: Ծնորհիւ անոր մենք այսոր կողբանք մեր վերագիր գներու կօրուար, տեսակ մը յաելլակ տուրք զժցախութեան:

Մարդ սրտի սառսումով բայց հպարտութեան զգացումով է որ կը յիշէ այն ներուական դիմագրը ըութիւնն ու անգուղական ինքնապաշտուանութիւնը որ բուռ մը նոտորջուրցիներ մզեցին իրենցմէ հաշգարտապատիկ աւելի շատ թշնամիներու գէմ: Ոչ պաշտամութիւն նույնամտութիւնը, ոչ կեսնքի վրտանքը, ոչ քաղցի ուրուականը, ոչնու կարողացան սասաննեցնել ներուններու վճռական որոշումը միանել կամ ապօթել քաջերու թշնամիւթեամբ:

Յիշնք զրուագ մը Մոխրակույտի բերդի զիմադրութեանէն ուր հերոսութիւնը ինքնին կպատկերանայ ութիւնաղար հոգի թուրք կանոնաւոր զօրք թէ խուժան կը պաշարեն բերդը և շարունակ կրիւ կը մղեն: Զնայած կատաղի ու արիւնալից յարձակումներու և անթիւ զներու, չորս ամսուայ ընթացքին մէջ, թըշնամինները թիղ մը առաջ չեն կրնար շարժիլ: Երբ սրով, հրացանով, թուական մեծամասնութեամբ անկարելի կը դառնայ յազմելլ, կը դիմեն թնդանօթի ու հրատանիի: Մուալ օդին օգտուելով թշնամին կը յաջողի թնդանօթները: զետեղել բերդին հակառակ կողմը: Վերջնական ներուամարտը կը սկսի: 28 օր անընդհատ, զիշեր ցերեկ ու բարկոծութիւնը կը շարունակուի: Երբ պաշտպանադներու (110 հոգի ընդամենը, որոնցմէ 40-ը միայն զինավարժութեան ընդունակ) մթերանոցը կը պայմի, կորոշեն ոչ թէ յանձնուիլ թշնամիին արգարադատութեան այլ քաշել սարելը ազտա ալլըի իբրև արծիւ, մեռնիլ իբրեատիւ: ¹⁾ Այսօր քաջերու արիւնով ներկուած են Սասուածամօր²⁾ լիրկ կողքերը: Ներուններէն շատերը վշացան թուրք զնդաններու մէջ³⁾: և զեռ շատերը վերջնական ճակատագիրը անյայտ կմնայ:

Այս, անիկա մեր դժբախտութեան յանելեալ տուրքն է, բայց միեւնոյն ժամանակ մեր հպարտութեան ու պարծանի հանգանակը, մեր մեղկութեան փրկանիլ եւ վայուան առահաւատչան:

Տղամարդոց ներուութիւննէն նուագ եղած չի նուուրջուրի կիններու զսեմ օրինակը տարագրութեան մէջոցին: Ամբողջ ժողովուրդ մը զանդուածօրէն կը

¹⁾) Տես «Տեղեկագրութիւն և փառակը նոտորջըոյ բնակչութեան տեսչան ու միեան և տարագրութիւնն էրայ» պատրաստեց Տ. Մ. Խուզ. Օթձ.

²⁾) Մ. Խուզութիւն մատուցը

³⁾) Հեղ հոգի մէմբայն ծըտպահուի բանտին մէջ:

մարտիրոսանայ, անընծ կոյսեր ու հաւատորիմ ա-
մուսիններ կը նախընտրին՝ գետերը նետուիլ ձեռք-ձեռ-
քի տուած, քան թէ հաւատքնին ուրանալ, ազդու-
թիննին ժխտել, պատիւնին արտաւառիլ

Է : Այս անզրդուելի համառութեան մէջ պէտք չէ
փնտուել հասարակ կրօնամօլութիւն, կծոււծմօլեասն-
դութիւն, այլ բարոյական հաստատամտութիւն, ան-
վերջապահ հաւատարմութիւն, համոզման խոր զի-
տակցութիւն այն ամէն բանին որ իրենց համար սուրբ
ու հոռիրական էր, որ իրենց հոգեկան ու գտղափա-
ռային ներքնացարերը կը կազմէր: Ներկայ հանգու-
մանքներու մէջ կրօնքի ու ազգութեան գտղափար-
ներով համակուոծ էին, բայց այլ պայմաններու և
ժամանակներու մէջ այլ բմբանումներ ու համոզում-
ներ կինային ի յայտ գալ:

Մեր նպատակէն զուրս է ներոսամարտերու ու
մարտիրոսագրութիւններու նկարագրութիւնը: Ստ-
կայն այս անցողակի յիշատակութիւնները այն չա-
փով արդարանակի են, որ չափով որ կընան Միու-
թեան հոգերանութեան վրայ ազգել իրենց պատմա-
կան ու քաղաքական նշանակութեամբ:

Ուրեմն «Տայոց հայրենակցական Միութիւնը» որ-
դեզրերով իւր նախորդներուն ծրագիրները, յանձնա-
ռու եղաւ միենոյն ժամանակ ճշգրտել իրականացը-
նել անոնց ծնցուցած սկզբունքները, ընտայնելով մի-
այն գործունէութեան ծաւալն ու շրջանակը: Թէ որ-
քան պիտի յաջողուի բաղմակողմանի ու խճողւած
ծրագրի իրականացումը ապագան պիտի ցուցնէ: Տայց
հարկ չկայ սպասելու հեռաւոր ապագայի՝ Տայոց
հայրենակցական Միութիւնը իւր կենսունակութեան
ապացոյցը տուաւ, եթէ կարելի է այսպէս արտա-
յայտուել իւր սաղմանաւորման շրջանին մէջ իսկ: Աղ-

պայմի սպասագրման շարժումները բարեպատճի ա-
ռիթը ներկայացուցին բամբներու հաստատելու հա-
մար Հոռ է որ կը յայտնակի նորածին Միութեան
քաղաքական շրջանակութիւնը Ըմբռնելով ընդ-
հանուր ճակատի նշանակութիւնը, նա չը գերազա-
նեց աեղական, մամնակի շահերը հասարակաց շահե-
րէն Տայեցիները, (Խոտորջուրցիները), հրաձայն ի
ձեռին կսպասէին որ թշնամին գայ իրենց դուերը
բախէ, ոչ անոք չնետեցան այն կործանարար օրի-
նակին որմէ քաղումք վարակեցան քան սակաւք...»
Բնչպէս զասականօրէն պիտի ըսէր պատմաբանը: Ճիշտ
է, մերոց մէջ ալ գանուեցան տեղական ինքնապաշտ-
պանութեան ջանապովներ, արտայայտեցան անշա-
տողական գտղափարներ կազմակերպելու համար ա-
ռանձին, ինքնուրոյն խմբեր սեփական միջոցներով,
որոնց պարտականութիւնը պիտի ըլլար սոսկ տեղա-
կան, փոքրիկ հայրենիքի ինքնապաշտպանութիւնը:
Այլ խոռքերով ամրացնել թիկունքը մերկացնելով ճա-
կատը:

Որքան ալ հրապուրիչ, որքան ալ փաղաքուշ ըլ-
լային այդ տաաջարկութիւնները, միութիւնը սակայն,
չտարուեցաւ մնութի փառասիրութիւններէ և չպա-
հանչեց առանձնաշնորհներ: Անկեղծ ու անվիրապահ
կողմնակից ըլլալով «ճակատականութեան» (ընդհա-
նուր ֆրոնդի պաշտպանութեան) հետեւալ բանաձելը
ընդունեց իւր նիստերէն մէկուն մէջ քողոր Տայե-
ցիները կը մասնակցեն տեղական (գտղութային): Աղ-
պայմին Խորհուրդներու և կենթարկութին անոնց օրէնք-
ներուն, մինչև Աղքային Խորհուրդէն (Տփղիսի)՝ մշակ-
ւած ընդհանուր կանոնադրութեանց հրատարակմանը¹⁾

Ասիկա այնպիտի քաղաքական խոհեմ քայլ մը էր
1) Տե՛ս Բ. համագումարի նիստերը:

հայրենակցական միութեան մը կողմէ, որու նշանակութիւնը չիրցան ըմբռնել նոյն իսկ քաղաքական կուսակցութիւնները ամբողջ հայկական շարժմանց շըջանին մէջ։ Այլապէս տեղի պիտի չունենային այն արիւնալի ընդհարութեան երեանի պողութային վրայ, մանուկ հայտատանի Խորհրդաբաննին զիմաց, հայկական հոգոյնին քթին տակը, որոնց ականատես եղած է ներկայ տուքերուս հեղինակը, ոչ թէ սոսկ ականատես, այլ քիչ մնացած էր որ բոլորովին՝ զոհ երթար այդ անփառունակ հերոսներու շահատակութեանց²⁾։

Վերադառնանք մեր նիւթին։

Տայեցիները միահմուռ նետուած ըլլալով ազատագրութեան շարժման մէջ, աեսնենք թէ ինչ չափով մասնակցեցան, նիւթակէու ու բարոյալէս գործին յաջողութեան համար։ Ձեռքի տակ չունենալով հաղորդակցութեանց անկանոնութեան պատճառով,

2) Միջոգէպը շատերու անծանօթ ըլլալով, աւելորդ չէ հոս յիշատակել, բնորոշելու համար ժամանակին հոգեբանութիւնը։ Ահա միջադէպը. Իկարցիները կը մեղադրեն Երեանցիները և vice versa. Եթէ Երեանցիները օգնութիւն տուած ըլլային իկտիրցիներուն, թուրքերը պիտի չկրնային գրաւել Իկարը և իկտիրցիները պիտի չմասնուեին գաղթականական ու թափառական կեանքի։ Իսկ Երեանցիները կը պընդեն, եթէ իկտիրցիները չքէին իրենց ճակատը (տեղականը հասկալի է) ու չփախչէին, թշնամին պիտի չկրնար յառաջանալ և Երեանի ու Երեանցիներու հանգստութեան սպառնալ։

Տրամաբանութիւնը շատ պարզ ու հասկնալի է. Եթէ փոխադարձ իրարու օգնէին, թշնամին պիտի չկրնար յառաջ շարժել, մատնելով ոմանք գերութեան ու

բոլոր զաղութիւներու վիճակագրական տուեալները, կը յիշեմ միայն Խարկովի Խոտորջութցիներու բանածովքը հանդէպ տեղւոյն հայ Ազգայն Խորհուրդին, Փինանսներուն և կամաւորական շարժումներուն։

Ով ներկայ էր 6 յունաւր 1918-ի գաղութային համաժողովին (Խարկով) նաև միայն կարող է գաղափար կազմել այն ոգեսրութեան ու խանգափառութեան, որով բոլոր Խարկովի հայերը լիցուած էին անխափի։ Այդ ժողովին մէջ էր որ մամնաւորութէս Խոտորջութցիները փայլեցան իրենց զիսաւորութեամբ ներու նախագահովը (Սահփան), որ բարերախտ զուգաղիպութեամբ նոյնապէս օրուայ միթինկին նախագահ ընտրուեցաւ։ Իրենց հսկատրովը (Փրանսուան) որ իրերի հաղարանոց բազմութիւն մը անվերջ ծագահարութիւններով կը սափակէր որ խօսի, դարձեալ խօսի, միշտ խօսի նա էր որ, իւր վառվուսն խօսքերովը ու համոզիչ յատկութիւններովը կ'ենթարականացնէր ամբովը։

պանդիմութեան, խանգարելով ոմանց էլ պարզապէս հանդիսաբը. Անշուշտ նման խօսակցութիւններ անհան, եթէ ոչ միջնադէպեր տեղի ունեցած են և Սփյունդրապօլցիներու ու Ղարսեցիներու միջև, և Տփյունդրապօլցիներու ու Գարագիլացցիներու միջև։ Բայց երբ Կարնոյ վառնք կը սպառնար, երբ Սարը Ղամիշի տակ անհաւատար ուժերով գիմազզութիւն ցոյց կը տրուէր, սահմանակից քաղաքներու երկտառարկութիւնը փոխանակ պատերազմի գաշոը վաղելու «Հաշկա-չայերում» ժամանց էր լինում։

Անձամբ լսած եմ շատ շատերու յետագայ զըղջման խոստովանութիւնները։ Բայց ուշ, շատ ուշ անդրադարձ էին։

1) Բ. համագումարին նախագահը։

Երբ կամուսըներու ցանկը բացւեցաւ, գտրձեալ
Խոստքությիներն էին որ խմբովին ներկայացան ար-
ձանագրւելու (արձանագրուողներու Դ տոկոսը կազ-
մելով):

Երբ նուիրատուոթեան կարգը եկաւ նարէն Թո-
տորջուրցիներն էին որ առատաձեռնութեան ու հայ-
րենասիրութեան թօնը կուտային: Ամենուն յայտնի
են Քէօսեաններու, Հալլանեաններու, Աղամեաննե-
րու: Ուկանեաններու և շատ շատերու աղնիւ ու վե-
հանձն ժնսդերը, որոնց հայրենասիրական զգածում-
ները արթնացնելու և քաղաքացիական պարտականու-
թիւնները կատարելու համար պէտք չկայ արտաքին
ձևական ու սթափեցուցիչ յորդորներու:

Ի՞նչ էր պատճառը այդքան խանդավառութեան, այդքան փուլիկոտ հապճեպութեան, այդքան տեսդաբն եռուզելին։ Խնչեւ համար կամաւոր զինուորագրութիւն, քանի որ պարտադիր ծառայութիւնը ամենու համար 18—40 ընդունուած էր։ Խնչեւ նուերատութիւն, ըստ ուսուցուած տաղիը տուրքի օրէնքը ընդունուած էր Որովհեակ Սնդրանիկները, Մուրադները, Սեպուհները ևս ամէն օր նամակներ կը տեղային, կ'աղաջեին, կը պարատէին թէ ճակատը մերկէ, անպաշտպան, թէ միլիտարներու հարստութիւններ փոռաւած են անտէր։ Եւ որովհեակ սահմանակից գուառները չեին փութար օգնութեան համնելու, առելի հարուստ ու հայաշատ կեսըններ չեին աճապարեր փող հաւաքելուն¹), անհրաժեշտ էր որ ծայրագուն գաւառները օգնութեան համնէին։

—) — Երբ Խարկովի բժիշկ-անհստարական խումբը քաղցրէ քաղաք Բագատիկ կերջ Խռանով հասաւ և զիմեց տեղային Ազգային Խորհության, հարդ եղաւ մասնաւոր փոխառութիւն կիրքէ տաս հազար առավելի համար, որովհետո մինչև այդ հանգանակութիւնն չեր եղաւած Հնաբարդութեան համար իշխաւու է առա թէ Խախտիջեանի (Խոստով) զաղութային համաժողովին ուր պիտի սրբութէն պարապաղիր զօրակոչի և պատառակիր

Արդէն ըստեցաւ թէ Խոտորջուցիներն էին որ
Խարկովի կամառովներու առաջին էշալոնները կը կազ-
մէին, այն Խոտորջուցիները, որոնք այլևս ոչ ինչ
ուստին կորսնցնելիք:

Կամաւորներով ու նվիրատութիւններով, Խոտոր-
Չուրցիները չեին լուսնար ձեռքերնին, չեին հրաժա-
րիր ազգային զործերու մասնակցելէ:

Խարկովի Աղքային խորհրդի 21 անդամներէն 6-ը
Տայոց ներկայացուցիչներն էին: Խորհուրդին Փի-
նանսներուն ընդհանուր զեկավարութիւնը յանձնու-
ած էր պ.Ս. Փաշտաճեանի, ձեռնհատու պարտաճանանչ
անձնաւորութիւնն մը¹⁾: Որպէս զի ըսածներս կողմ-
նակալական ու բարեկամական յարգանքի լնոյթ ըլ-
ստսնան, մէջ կրերեմ Աղքային Խորհուրդի նախա-
գահի Տօքթ. Ռ. Իւզբաշեանի վկայութիւնը որ Խոր-
հուրդի հերթական նիստերէն մէկուն մէջ յայտարա-
րեց. «Մենք այսպիսի ծշտապան դամնձապես մը ու-
նինք որ, ուզած առեն կրնայ հաշիւ ներկայացնել
պահանջուած մանրամասնութիւններով ու բացազը-
րութիւններով»: Այս հրապարակային խոսափանու-
թիւնը, Խորհուրդի նախագահին կողմէ կարծեմ թէ
վեր է ամեն կասկածէ: Այս ծանր ու պատասխանա-
տու պաշտօնին մէջ պ. Փաշտաճեանի օգնականներէն
երկուքը պ. պ. Աղքամեան և Հաղպանեան, նոյնողէս
Տայր Միութիւնէն էին:

տուրքի օրէնքները (ի՞նչ ո՞վ և ամիս առաջ որոշուած ու, զարգացրս աժ էին նարկուի մէջ), միայն ՅՈ հողի ներկայ էին:

Սահմանադրության մեջ առաջ է գտնվել այս պահի վեց առաջնային առաջարկը՝ Անդրանիկ Մանուկյանի կողմէն առաջարկված աշխատավոր առաջարկը (1918) սկզբանակը (Յանձնական աշխատավոր մէջ),

¹⁾ Պ. Ս. Փաշտօնեանը միհնայն ժամանակ անդամ էր Տ. Հ. Մ. խաղաքականի մասնակիութիվ վարչութեան անդամ է Կ.Ս. Թ. Միութեան քողաքազարք:

Խորհուրդն զինւորական վերաքննիչ յանձնաժողովի նախագահութիւնը յանձնուած էր Պ. Ավտալեանի, որ, ընտհանութիւնի վկայութեամբ ծայրական անկողմակալութեամբ ու անաշառութեամբ կը վերաբերուէր իւր այս փափուկ բայց ապերախտ պաշտօնին¹⁾:

Ազգային Խորհուրդին անդամ ընտրուած էին պ. պ. Ս. Զինաջուրեան և բժ. Պ. Ավտալեան, առաջինը զինւորական մասնաճիշտի անդամ, երկրորդը բժշկականին:

Ինչ որ Խաբեկի Խոտորջուրցիները ցոյց տուին, նոյնը անշուշտ կրկնեցին ուրիշ աեզերու Խոտորջուրցիները միևնույն եռանդով ու միևնույն պատրաստակամութեամբ:

Անցողակի մէշնք, Յութայիսի հայոց Ազգային Խորհուրդի զինւորական սեկցիայի նախագահներ Պ. Ս. Զօրուավետնը, նախապէս Խոտորջուրցի:

Տաւրիկեան նահանգի, Տոնեցի, Նիկոլաևի ևն, կազմակերպութեանց մէջ ալ Խոտորջուրցիները զործոն մամսակցութիւն ունեցած են:

Իսկ Քիչի մէջ Խոտորջուրցի երիտասարդներու ցոյց տուած հերոսութիւնը վեր է ամէն գովասանքէ՝ Առասպեկտական անհաւատալիքներ կը թուին, որ սակայն երեկուայ թարմ իրականութիւններ են:

1918 սուսական խառնաշփոթութեան ժամանակ, երբ անիշխտնութիւնն ու անկարգութիւնը ծայր տըւած էին, երբ շունը տէրը չեր ճանչնար» ինչպէս կըսէ առակը, Քիչվ քաղաքի ապահովութիւնը յանձնուած էր, բուն իսկ քաղաքացիներու ինսպրանքին վրայ Խոտորջուրցի երիտասարդներու հսկողութեան:

Ապահովութեան պետ կնշանակուի պ. Պ. Թոփ-

շեան, որ թէ բանուորներու և թէ պուրժուաներու համակրանքը կը վայելէր: Բոլոր կառավարական հաստատութիւնները (ակտական պահպան, նահանդային գանձարանը, քաղաքական դաւան ևն ևն) կը տրուին Խոտորջուրցի պահակներու հսկողութեան տակ: Իսկ Մուսէսի պաշտպանութիւնը առանձինն էր յանձնուեի Պ. Սերոբեսնի ջոկատին: Այսպէս միլիոնաւոր քաղաքագիներու կենաքն ու ինչը 18 օր պաշտպանչեցաւ րուու մը Խոտորջուրցիներու կողմէ: Երբ զօր Պետլիուրայի զօրքերը մտան Քիչվ, ամենամեծ զինւորական պատիւներով ընդունեցին զանոնք և հոչակեցին հայրենիքի սլաշտպաններ: Իսկ երբ դեմանացիները իրենց հերթին դրաւեցին քաղաքը ինպրեցին և օր ևս շարունակել պաշտպանութիւնը, մինչև որ իրենք ծանօթանային զրութեան հետ:

Ժամանակին Քիչվը հիւրինկալած էր Խոտորջուրցիները, զանոնք հարստացուցած էր, այժմ պէտք էր որ, քրիթիկական րոպէներուն, Խոտորջուրցիները վճարէին իրենց երախտաղիտութեան պարտքը առանձական Քիչվին:

Քիչել մէկիկ մէկիկ միութեան բոլոր քայլերը աւելորդ ավագոյց պիտի ըլլար ըսածներուն: Մէջ քերաւածները լիուլի կը բաւին ցուցնելու համար թէ միութիւնը սկզբէն է վեր մտեր է ընականոն ուղիի մէջ և թէ կարող է իրագործել իւր ընդգծած ծրագիրը, հնարաւորութեան սահմաններու մէջ: Միայն թէ նեղ սիրու ու կարճատես ըլլալու չէ: Այս օրուայ դժուարութիւնները ներքին օրկանական չեն: Իսկ արտաքին դժուարութիւնները կարելի է դիւրաւ յարթել:

¹⁾ Պ. Ս. Ավտալեանը նոյնպէս անդամ էր Տայք Միութեան:

Երկուող մը Տայք Միութեան Խուզարկու Գաղթակա-
նաց Յանձնախմբի մասին:

Սոյն Յանձնախումը ընտրւեցաւ Միութեան կեզրու-
նական վարչութեան և մասնաճիւղերու վարչութեանց
խորհրդակցական ժողովէն (յուն. 19 ԱՅ), Ե անդամներէ
բաղկացած: Օժտուած բացարձակ լիազօրաւթիւննե-
րով, Յանձնախումը, դեկտարութեամբ թժ. Ավտու-
կանի, մեկնեցաւ առաջարկեաներ որպանելու և հայ-
րենիք վերադարձնելու առաքելութեամբ: Իւր շթապը
կ, Պօլիս հաստատելէ միքջ. յանձնախումը ձեռնար-
կեց խուզարկութիւններ կատարել բան իսկ աքսո-
րայթերու մէջ (Կիլիկիա, Սուրբու, Միջագետք են):
Անդամներու թիւը, ի հարկին կաւելանար կամ կը
պակէր, սկէտրերու համեմատու: Թէարէտ Յանձնախմ-
բին պաշտօնը սահմանափակուած էր, սկիզբէն, միայն
Խոտորջուրի շրջանի տարագրեաներով, բայց խու-
զարկութեանց ընթացքին ամենալայն աջակցութիւն
ցոյց արաւեցաւ, բարոյական թէ նիւթական, նաև ոչ
խոտորջուրցիններուն: Խղճի գոհուանակութեամբ կը
յայտնենք թէ, շնորհիւ յանձնախմբին, մէկ խոտոր-
ջուրցիի փոխարէն հարիւր ուրիշ երկրացիններ ազա-
տազրուած են: Ամէնքը անխափր կերպով օգտաւծ են
յանձնախմբին մէքենայէն: Յանձնախմբին զործունէ-
ութիւնը տեսեր է 11/1918-էն մինչեւ XI 1920 թ., Գրր-
ուժիկո ձաւալը թոյլ չի տար մանրամասն վերլուծել
յանձնախմբին բազմութիւննի գործունէութիւնը, ու-
րը առանձինն պիտի հրատարակուի պաշտօնական
«Տեղեկագրին» մէջ:

ԵՐԵՌԴ ՍԱՅ

- ա) Հնդիանու խորհրդածութիւններ
- բ) Միութեան սպազայ զործունէութիւնը,
(Վերածննդ)

ԸՆԴՀԱՆՈՒՅԻ ԽՈՐՀՈՒԱԾՈՒ- ԹԻՒՆՆԵՐ

Քաղաքակրթութեան պատմութիւնը, հասարակա-
կան գերաւթիւնները, Դարերէ ի մեր կուտակուած
մարդկային միտքն ու հանձարը մեզ կը յանդեցնեն
այն եզրակացութեան թէ, մարդու իրքի անհատ, անբա-
ւակուն է ինք իրմով գոհանալու թէ անհատական եր-
ջանկութիւնը կախում ունի ընդհանուրի երջանկու-
թիւնն, ինչպէս որ անհատական զարգացումը կախում
ունի ընդհանուրի զարգացումն թէ մասնակի յառա-
ջաղիմութիւնը պայմանաւորուած է ընդհանուր յառա-
ջաղիմութիւնն, ինչպէս որոշ երկրիմը քաղաքացինների
հարստութիւնն ու բարեկեցութիւնը պայմանաւոր-
ուած է այդ երկրի ընդհանուր բարգաւաճումէն, որով-
հետեւ մարդկանց տարբեր արտայայտութիւնները ու-
րիշ այլ ոչինչ են, եթէ ոչ արտացոլացումը, գիտակից
թէ անգիտակից զիրենք շրջապատող միջավայրին:

Սրդի ընական գիտութիւնները, ճարտարարուեստ-
ները, մանաւանդ տնտեսական ու արդիւնարերական
հսկայական քայլերը կը խարսնին ամէն մասնակի,
մէկուսացեալ ինիսիազիւ: Կենաց պայքարի պայման-
ները բոլորումին փոխուած են:

Մենամարդը տեղի տուերէ բազմամարդին, անհատական ձեռնարկները անդի տուեր են հուաքական ձեռնարկներու. իւր դարէն ետ չմնալու. յաջողելու. համար, մարդ պէտք է ստորապատէ իւր առանձնաշնորհութերը, ներգաշնակէ իւր շահերը ընդհանուրի. շահերու հետ:

Քրտական, արդիւնաբերական, ամէն սովէկուլեատիւ աշխատանքներ կը նմանին կենդանի բարդ կազմածներու, ուր աշխատանքը հարկադրասլէս, բաժնուած է, ուր անհատները վերածուած են տարրեր մասնիկներու գերը կատարելու. Սակայն միտցնելով անհատական շահերը ձուիելով մտանակի ուժերը մարդ միթէ՛ պիտի տուժէ: Ընդհակառակը ինքնինքը կը զնէ աւելի նպաստաւոր պայմաններու մէջ, կը ընդլայնէ իւր գործառնէութեան առպարէզը, ազդեցութեան շրջանիը, միենոյն ժամանակ իւր նշանակութիւնը կը աւելնայ, իւր բարոյական ու մտաւոր գօտիսիսի զօրութիւնը կ'աճի ու կը բարձրանայ անհամեմտաելիորէն: Աւընթե ենթարկուիլ հաւաքական տեսիլիքնի, սահմանափակել անհատական առանձնաշնորհութեանները, չի նշանակեր հրաժարել բացարձակ ազատութիւնէ, անհատական իրաւունքներէ, հոգնեան ու զեղութեատական վայելքներէ: Նուիրուել հոսարակութեան, համայնքն, աշխատել ընդհանուրի բարեկցութեան, ու յառաջապիմութեան, առավ իսկ մարդ կ'ազանովէ իւր առատութիւնն ու իրաւունքները, իւր բարեկցութիւնն ու երջանկութիւնը:

Միութիւնները, առհատարակ, միշտ բիրտ կերպով կատարուած են, ինչպէսկըսէ Ալբնան Նոյնոյէս ալ մեր միութիւնը, թերևս տեղադրակազրուած պայմաններու տակ կատարուած ըլլայ, թերևս անոր պատկանները ունոնց անհանոյ թուին, մի գուցէ ժամանակիցներ

ըէն շատերը դատափետէն միութեան գործիչներն ու փորձն վարկաբեկել անոր նեղնակութիւնը: Բայց ապագայ սերունդը, թօթափուած կիրքերէ ու անձնական նկատառութեանը, սիստ կրնայ զնահատել միութեան արժէքն ու անոր կատարուած յեզաշրջումը Տայեցիներու հոգերանութեան ու վերածնունդն մէջ:

Հաւաքական կեանքի համարութակցութեան համար՝ անհրաժեշտ է սերու յարաբերութիւններ մշակել անդամներու միջն, վատրել իրերամերժ պայմանները, շեզորացնել ինչը ու անզիտակից տարրերու ազգեցութիւնը և միենոյն ժամանակ դրտցնել թէ ժողովուրդներու, համայնքներու փոխյարաբերութեանց մէջ կայ աւելի բարձր, գերազանց բան մը, անոնց կամքը, ցանկութիւնը շաղուելու ու ձևակերպելու կեանքի նորանոր ապրերակների, վիստեկու զաղափարի նորանոր աշխարհներ, սրելու մտքի նորանոր թրսիչներ, անկախ տեղական և այլ հանդամանքներէ: Հետևելով միշտ վերև յիշուած հեղինակն, ամէն անդամ պէտք է լու համոզուած ըլլայ թէ նախ քան Խոտորջուրի, Մայրակոյափ, Կարմիրը և նամայնքի պատկանեցը, նա կը պատկանի Տայը Միութեան, հետեարար տեղական շահերն ու մասնակի տուելութիւնները պէտք է տեղի տան ընդհանուր Տայըի շահերուն: միմիայն այս ճանապարհով է որ կարելի է իրագործել Միութեան ծրադիրը ամբողջապէս:

Յառաջարանին մէջ շեշտած ենք թէ անհատի մը, համայնքի մը, ազգի մը ապագան իւր անցեալով կը լուսարանուի: Բնութագծելու համար մեր միութեան զրութիւնը, շաղկապելու համար անոր անցեալը, ներկան ու ապագան մէջ կրերենք արդէն քանից յիշուած Միունի վեղեցիկ ու հանճարեղ տողե-

ըր, ազգութեան միասին գրուած

«Ազգութիւնը մի սրբազն ողի է, հաղեղէն ավըդունը: Երկու հանգամանքներ առաջ կրերէն այդ ուղիղէն սկզբունքը. մէկը ազգի անցեալի մէջ է, իսկ միւսը ներկայի: Անոնցմէ մէկը ընդհանուր սեփհաւելութիւն է անցեալի, հարուստ լիշատակների ժառանգութիւն, իսկ միւսը իրական համաձայնութիւն, անհատական կամք միասին ապրելու ցանկութիւն, ցանկութիւն շարունակել պահպանելու նախնիքներէն ստացած թանգարին ժառանգութիւն գոյութիւնը, որ ազգութիւն կազմող անհատները ստացած են ամրող-ջութեամբ: Մարդու յանկարծ յօրինել չի կրնար: Ազ-գութիւնը, ինչպէս և անհարը, սերտ կատ ունի եր-կար անցեալի, շատ ջանքերու, զանողութիւններու, և անձնազնութիւններու հետ:

Նախնեաց պաշտամունքը ամենէն շատ օրինական է, մենք մեր ներկայովը լիովին պարտական ենք՝ մեր նախնեաց: Ազգութեան զիւցազնական անցեալը, տ-նոր մեծ մարդիկը, ճշգարիտ ու առաքինի փառքը, ահա այն ընկերական հարստութիւնը որու վրայ կը հիմնուի ազգութեան սուրբ զարաֆարը: Անենոլ ընդ-հանուր պարծանքներ անցեալին մէջ ընդհանուր կամք, ներկային մէջ, կատարել միասին եղբայրական ու-ժուկ մեծամեծ քաջագործութիւններ, ցանկալ զարձ-եալ կատարել միւնայն բաները յետազայ աղատ կեան-ըի մէջ: Ահա թէ ինչ պէտք է ըլլան էական պայ-մանները: Մեղմէ իւրաքանչիւրը կարող է զատել իւր անձին նկատմամբ թէ, սովորաբար մարդը կը սիրէ տոկալ թէ աշխատութեան, թէ թշուառութեան, թէ հալածանքի և թէ կոսիտ բոնութեան, միով բա-նիւ ամեն տեսակ նկայութիւններու, միմիայն այն ժա-մանակ՝ երբ այբալիսի հարսծանքի ենթարկուող ան-

համեմերը իրար հետ միասին եղբայրաբար կը կրեն իրենց նեղութիւնները, եթէ անոնք զառնութեան բաժակը իրար մէջ կը բաժնեն յանուն աղատութեան ճիշտ այնպէս, ինչպէս սովորաբար կը սիրեն այն տունը, կամ այն հարստութիւնը որ ընկերաբար կա-ռաւցած են և որը սերունդէ սերունդ հասած է ա-ւանդաբար: Սպարաական երգ մը կըսէ —

Մենք այն ենք ինչ որ զուք էիք,

Մենք այն պիտի ըլլանք, ինչ որ զուք էիք:

Այս է ամէն մի հայրենիքի պարզ ու համառոտ օրհներգութիւնը:

Անցեալին ժառանգութիւն ստացած փառքն ու անբաժան կերպով կրած տանջանքներն ու հայ-ձանքները, ապագային միւնոյն ծրագիրն են, տան-ջուիր չարչարուիլ, ուրախանալ, հրճուիլ և յուսալ միասին աղատութեան ժամուն:

Տանջուիլ ու յուսալ միասին:

Այս ընդհանուր տանջանքը աւելի առելի կ'կապէ ցըր-ւած ազգութեան անդամները, քան թէ ուրախութիւ-նը: Ազգային լիշատակների մէջ տանջանքները աւել-ի կարենը նշանակութիւն ունին քան անոր յաղթա-նակները, որովհետև անոնք, այսինքն տանջանքները պարտականութիւններ կը զնեն մարդու վրայ, անոնք են որ կընկավարեն բազմութեան բոլոր չարժում-ները»:

Վսիմ գաղափարներ, իմաստալից բաղդատութիւն-ներ ուր «ազգութիւն» բառը փոխարինելով «միու-թիւն» բառովը, «չինչ կմնայ մեկ աւելցնելու: Մենք աւելի յատակու բացայալ կերպով պիտի չկրնայինք ցուցադրել ու զգացնել միութեան ուժն ու անոր անբաժեշտութիւնը»:

Միութեան շարժառիթները, հետազնդած նազ-

տակները, ինչպէս տեսանք իւր որդեզրած ծրագրէն, լոկ նիւթական ըլլալու չեն իւր զործունէութիւնը պիտի շնորհանտփակուի մարդասիրական շամերու մէջ, քաղցածին հաց տալ, մերկին հագուստ, հիւ անդին դարման ևն Երկրին վերածնութիւնը, ներգաղթը վերամուսութեան հարցը, հոմքերու, անտառներու այլ ընտական հարստութեանց շահագործումը, վաղուան հայրենիքի անկախ քաղաքացիական կեանքը ևն, ասպարէզներ ընդարձակ պիտի բանան Միութեան առջե, որոնց համար առաջունէ պէտք պատրաստուիլ:

Միութեան ամենամեծ ուշագրութիւնը պէտք է գրաւեն հասարակութեան, դաստիարակութիւնը լուսաւորութեան տարածումը, մտաւորական մակարդակի բարձրացումը, առողջ բարոյականի սկզբունքներու պատրաստումը: Յրուել ու լուսարանել տարիեր հատուածներու մէջ գոյութիւն ունեցող դասակարգացին ու դաւանական թիւրիմացութիւնները¹⁾:

Իրագործել սակայն այս ամենը կարելի է մխայն ամեն աստիճանի զպրոցներով, գրադարաններով, ընթերցարաններով, դասախոսութիւններով, հրատարակութիւններով ևն: Բայց ամենէն առաջ զարգացած ու անձնուել զործիչներով: Գորնիչները պէտք է ըլլան մեր միջն, բնեն ժողովուրդի ծոցէն, կարենալ հասկանալու համար երկրին իրական պէտքերն ու պահանջները: Ծնոնք պէտք է որ ըլլան բուն երկրին հարազատ դաւակները, անվերտապահ նուիրուելու համար հասարակաց գործին, պէտք է որ իրենց սրտե-

1) - կաթոլիկ պաւլի բառերը պետք է որ այս նշանակին հերթիւն և տարբեր ազգութիւն Թուրք խորութիւն չըրաւ, չարդեւ համար, լուսուորչականներու և կաթոլիկներու միջն: Ցէ որ հայ ըստ նամար բույսը ու անխարի առծուացանը, կառօր եցան:

ըլլաբախին միւնոյն իդէալներուն համար: Արդի պայմաններուն համակերպելու համար, զիտութեան տուեալնիրէն օգտուելու համար, բնականոն վիճակի մէջ զարգանալու և յառաջադիմելու համար պէտք է արմատէն փոխենք մեր ամբողջ մտայնութիւնն ու իրերահասկացուղութիւնը:

Ի՞նչ միջոցներով կարելի է այս յեղաշրջումը:

Միմիայն ուսմամբ ու կրթութեամբ, համբերատար բայց մէթօդիկ աշխատասիրութեամբ:

Եթե մեր շարքերը խոտանան զանազան մասնագէտներով, երբ մեր զպրոցները օժտուին զարգացեալու ազատախոհ ուսուցիչներով, այն ժամանակ պիտի չը ըստի թէ Խոտորջուրցին միայն հարուստ է, այն տեսն նոր դարագլուխ մըն է որ պիտի բացուի մեր տարագրութեանց մէջ, նոր կեանք մէ որ պիտի սկըսէ փթթիւ հայկական Զուիցերիոյ մէջ:

ՎԵՐԱՇԽՍՈՒԹԻՒՆ

Նախընթաց ընդհանուր խորհրդածութիւններէն վերջ անցենք զործնականնեն և ամենէն առաջ ի՞նչ հիման վրայ կընանք մենք վերաշխնել մեր կործանւած օճախները և ի՞նչ պայմաններու մէջ:

Այս հարցին պատասխանելէ առաջ կը ծագի երկրորդ հարց մը կենսական նշանակութիւն ունեցող: Պէտք է արդեօք վերաշիննը երկիրը թէ ոչ, այսինքն պէտք է վերադառնալ և ազգի դարձեալ առաջուայ վայրերուն մէջ, թէ բնակութեան համար փնտուել մի այլ տեղ, ուր աւելի նպաստաւ որ ըլլան ապահովութեան

ու բարգաւաճման պայմանները, այլապէս տսած հիմնել մի նոր գաղութ, պահելով այն բոլոր աւանդական սովորութիւններն ու բարեմանութիւնները, որ մեր յարատեսութեան ուժն ու զօրավիդը կը կաղմեն:

Անշուշտ ոչ մի Տայեցիի հայրենասիրութիւնը թոյլ կուտայ վայրկեան մը իսկ տարակուսելու թէ պէտք է վերադառնալ նորէն ծննդավայրերը, պէտք է վերադառնել կործանուած հայրենիքը, վերսկսել դազրեցւած կեամքը, շարունակել շմնաբար գործունէութիւնը: Սակայն մի պայմանուվ, եթէ ուրեմն խաղախական ու տնտեսական պայմանները փոխուին, եթէ կիսնին ու ինչի ապահովութիւն ըլլայ, եթէ պատոյ ու խոնի ապատութիւն հաստատոի: Այս պայմաններու տակ մննք պարտական ենք վերադառնալ հայրենիք ու անգամ մը ևս վերսկսել մեր բնոււեր քոյները: Ազդին պատիւն է որ կապհանջէ, ցեղին վերակայութիւնն է որ կհրամայէ, հայրենիքին ուրին է որ կը հրաւիրէ մեզ այս գերազոյն ճիզր թափելու:

Երկրեն քաղաքական պայմաններու փոփոխումը մեզմէ անմիջական կախում չունենալով, տեսնենք թէ ինչ կերպ կարելի է բարեփոխել տնտեսական պայմանները:

Նախ ի վիճակիենք, հնարաւոր է այս տեսակ յեղացրջում մը:

Այս: Ոեւէ եւերի տնտեսական զարգացման համար անենամես են այդ եւերին քննիկան հարստորիւնները, տամարդեկի դրամագուխ և համապատասխան աշխատաւոր ձեռներ: Տայոց աշխարհի բնական հարսութիւնները, բուսական կենդանական, հանքային գրեթէ առասպեկտական են: Շատ մը տեղեր իրենց անունները առած են ուղղակի տեղական բերքի առատութիւններ ինչպէս Խոտորջուր (խոտ և

ջուր). Խալորջուր (սալոր և ջուր) Ջկնաջուր (ձուկ և ջուր), Հունուտ, Տանձուտ, Ծագկոց, Ռոկեվան, (ռոկի հանք), Սև արտեր, Կարմիր արեգի ևն ևն Ճորոխի ավունքներու վրայ փռուած, Հարսութեան անսպառ ազբիւրները, որ զուռ պիտի բանան ընդարձակ առարկէներու, սաեղծելով արդիւնաբերական և ճարտարարուեստի ամէն տեսակի ձեռնարկութիւնները: Կայ բռուսական աշխարհին յատուկ ամեն տեսակ խուզգէն, բանջարեղէն, ընդեղէն, արմակը, ծաղկեղէն ևն: Սուանձին ուշագրութեան արժանի են, իրենց երկանածիդ ու հաստարուն ծառերով խիտ անտառներն ու ծառատառները (մայրի եղնիկ կաղնի, պըտղի, կակի, զինի, բարդի կախմի, տուի, հացի ևն): Պաղատու ծառներ, (տանձ, խնձոր, թութ, ծիրան, զեղձ, սերկիկի, հուն, սալոր, զզեր, խաղող, կակալ, կային հային)

Կենդանական աշխարհին յատուկ ամեն տեսակ կենդանիներ, վայրի թէ ընտելցած (եղ, կով, ոչխար, այծ, եղնիկ, նապաստակ, ճագառ, աղուէս, խող, տոջ, հաւ, կաքաւ, հաւք, բաղչ, վերազարդ ու զեղզեղուն անհամար թուչնիկներ, յուժ պիտանի իրենց բերքովը, աշատանքովը, կաշիովը, բրթովը, մսովը, ճարպովը ազբովը, վետուրներովը ևն):

Դալով երրորդ կէտին, ընդհանուր ակնարկ մը երկրին մակերեսոյթին (պարբերական ցնցումներ) վըրայ՝ կը բաւէ ցուցնելու թէ, նա գերազանցապէս հանքային է: Ուկի, բլազին, արծաթ, կապար, թանգարժէք քարեր, հանգածուխ որմնադիր քարեր (սալքար, որձքար, չեշքար մարմար, սև, կարմիր, ճերմակ և կապոյտ տեսակներ) կաւ հող ևն:

Այսպէս ուրիմն երկրին բարեխառն վիճակը¹⁾,
^{1) Ճորոխի արգասարեր հովաչն մէջ (ինչպէս մշնակ, Արուս) կառ}

ծաղկաւէտ մարգագէտինները, ընդարձակ արօտատեղինները, անտառները կոյս, պարողները առատ ջուրերը, հոսանքները և վերին աստիճանի նպատաւոր են զիւղատնտեսութեան բոլոր ճիւղերուն կաթնատնտեսութեան, անամնարուծութեան, մեղուաբուծութեան, շերամաբանութեան անտառամշակութեան են:

«Քիւղատնտեսութիւն—կ'ըսէ Զիթունի ինչ զմայելի կեանք, չկայ աւելի առողջ, աւելի մաքուր, աւելի օրհնեալ, աւելի բարձր զբաղում ձեռնական աշխատանքներու մէջ, քան զիւղատնտեսութիւն»:

Նոյնպէս զինիի, օղիի և այլ ըմպելիններու պատրաստութիւնը, ձիթահանութիւնը, ձկնորսութիւնը, կղիմինարի և ցեմենտի պատրաստութիւնները, առանձին շահագիտութեան առարկաներին: Վերջապէս ճարտարարուեստի, արդինարերութեան, զիւղատնտեսութեան երգրագործութեան ամենափոքր ինչպէս և ամենամեծ ձեռնարկութեանց յատուկ նախանիւթերը առատ են այս չքնաղ զեղեցիկ, բարեբեր ու ամենատու երկրամասին մէջ:

Բայց, «Ճորոխ մածուն կ'երթայ, զգալ չկայ որ ուտիմ», կ'սէ տեղական առածը: Երկիթը ընական հարստութեանց մէջ կը ծփար, ոսկին ու աղամանդը ոտնամաշ կըլլային, բայց տեղացի ժողովուրդը ստիպւած էր գաղթելու հեռաւոր երկրներ, իւր ապրուս առ ճարելու համար: Որովհետեւ չկար զբամապնչիս, չկար արդինարեցական ոյժ, չկար թէխնիքա, չկային գործարաններ ու արհեստանոցներ և թշուառութեան զաղաթնակետը՝ երկրին անապահով զրութիւնն ու հաղորդակցութեան միջոցներու անդոյութիւնը:

Ամեն ինչ նախնական, տարբերացին վիճակի մէջ թողուած էր, անտառները կոյս, զաշտերը խոպան, որի է առբն երկու անդամ, անդ անդ նոյն խեկան անդամ հունցը երարքածել:

Հանքեեը անձեռնմուխ, տեսակ մը համատարած թափույի օրէնքն էր որ կտիրէր գերիշխան: Ուրեմն զարմանալի չէ թէ երկրին աշխատաւոր ձեռքը մատնուած ըլլար օտարութեան մէջ փնտոելու ինչ որ կը սկակսէր իւր հայրենի հողին մէջ, ամենածանը ու դաժան պայմաններու մէջ, կրելով պանդխտութեան ամենադառն նոպանները, զրկուելով ընտանեկան հըրծուանքներէ, ծիւրելով մշտատեւ հայրենաբաղձութենէ:

Ինչքան ալ խիստ եղած ըլլան պանդխտութեան պայմանները, ինչքան ալ անհաւասար մրցման ուժերը, ինչքան ալ անողոք պայքարի միջոցները՝ սակայն Խոտորջուրցին կըցեր է միշտ և ամեն տեղ, նախանձելի զիրք մը ստեղծել իրէն յատուկ աննկուն կրովովը, համբերատար նկարագրովը, ընածին ուշիմութեամբը: Չնայած իւր արհեստին համեստութեան, անշուգ ծագման, մտաւոր պաշարի անբաւականութեան՝ նա ամեն տեղ, ուր ոտք կոխեր է, տաճկաստանի զանազան վայրերը, կովկասի, Նրիմեան թերակղզի, ոռուաստանի, նոյն իսկ ծայրագոյն արևելքի հեռաւոր անկիւնները՝ հաստատած է իրէն հոմար պատուաւոր բոյն մը որ, միկնոյն ժամանակ, տեսակ մը մննդատու կայան ու հիւրընկալ հանգըրապն եղած է, օսարութեան մէջ իւր հայրենակիցներուն ու հարևաննցներուն համար: Խոտորջուրցիները ամեն տեղ մեծ համարում վայելեր են իրեն պարտաճանաչ քաղաքացիներ, անխարդախ վաճառականներ, անկեղծ հայրենակերներ, հաւատարիմ հպատակներ:

Ծնորհիւ այս հանդամանքներուն իրենց խոռը կընդունուի իրեն պատգամ և իրենց այուն իբրի երդում, իրենց անունը զրաւական վաճառականնե-

բու համար, և երաշխիք կրօնաբարոյական հաստատութեանց:

Դրեթէ բոլորն ալ հացագործութիւնով սկսուծ, այսօր շատերը խոշոր վաճառականներ, զութարաննատէրեր, կալուածատէրեր են: Դրեթէ բոլորն ալ Տէր-Թողիկի ղպրոցէն ելած, այսօր շատերը զաւակները կ'զատիարակութիւն միջնակարգ ու բարձրագոյն ղպրոցներու մէջ: Բայց նիւթական յաջողութիւնը, անտեսական ծաղկեալ վիճակը, օտար տասդի փայլին առկ միթէ իրականացած ճշմարտութիւն դաստիարակութիւն էին Խոտորջուրցին համար «սի Յունական անունու առաջական անուն»¹⁾: Ոչ, բնաւ երբէք: Անոր խելքն ու միարը միշտ եռեն էին, սիրան ու հոգին անդաման հայրենի օձախէն: Իւր ծննդավայրի ամեն մի քարն ու Ծումբը, իւն ու հովիտը, աղբիւրն ու ծործորը մի մի դիւթիւն Փէշ թիշներ էին, որ հաւասարապէս կպաշտուեին սրբերու ու աղօթատեղներու հետ: Իւր իդէաներու գերազոյնն էր փակել աչքերը հոն՝ ուր տառշնա անդամ լրյա տեսած էին, սլարուրուիլ վերջին անդամ այն խանձարուրքով, որ իրեն տեսած էին կ'անք ու կենդանութիւն և յուրաքանչիւն ուսւանել իրեւորուական այն տեսարաններուն ու բնանկարին շուրջը, որ իւր մանկութիւնը զգուեր ու զմայլեցուցեր էին:

Սյս է պատճառը, որ խոտորջուրցին, փոթաշան մեղուի պէս հեռաւոր մարզադեսիններէ կը կրէր ու կը կրէր մեղրը, կաթիլ կաթիլ և իւր շահմարանները կը դիղէր պաշտօնով:

Սյս է պատճառը որ մէն մի գեղջուկ շնորթիւն մերածւած էր հանգստաւէտ ու օղասուն բնակարանի: Սյս էպատճառը որ ամէն մի զիւղ օժտած էր փա-

ռաւոր եկեղեցիներով ու լուսաւոր առողջապահիկ դպրոցներով: Երջապատ մթութեան մէջ լուսաւոր աստղ մըն էր, որ երթարով կը փայլէր: Բայց լոյսի ու աղատութեան թշնամի, խուարին շար ոդին մէկ ակնթարթի մէջ աղ ու արձան դարձուց այս բոլորը:

Փոյթ չէ: Տայոց աշխարհի անցեալը կը ցուցնէ թէ բնական արկածներու ու թուրանական աւերումներու ենթարկուող վայրերը, աւելի շքեղ ու պահածակի վերտանգնած են, մոխրակոյտերու վրայ հոյակամ պալամներ կառուցուած: (Մեր շրջանին մէջ) հաղապատ ու ցախածածուկ շնութեանց յաջորդեր են փայտաշէն տուները, մայաւաշէններուն քարաշէնները, ճախ, շքեղ, փարթամ բնակարաններով, ուր մարմար, սլյամնձը, եղիամթը, թիթեղը, արտակին ևն մըրցեր են ընդհանուր փայն ու հմայքը աւելցնելու համար: Այսրան փառաւոր անցեալ մը ունենալէ վերջ, միթէ կարելի է տարակուսել աղաղայինվրայ: Վերադառնանք մեր խնորդուն:

ԴՐԱՄԱԳԼՈՒԽ

Երկրին բնական հարստութիւնները քննելէ վերջ, նկատի առնենք եկրորդ կետը, որամաղլուիլ, անտեսական կեանքի կենդանի չին ու երակր: Ծնորհիւ իր անխռնջ ու ժրաշան աշխատասիրութեան, այսօր Խոտորջուրցին ունի բաւականաշափ կարողաթիւն շահմարծելու համար իւր հանգերը, անտառները, հողերը, հիմնելու համար զործարաններ, արհեստանոց-

1) Ուր հաց, անդ կաց:

ներ, վաճառականական պրասենեակներ, կօօղերատ-
միւ ընկերութիւններ: Բայց նորէն պէտք է միանալ,
ուժերը ձուկել, զրամագլուխները կենդրոնացնել: Հոս
դարձեալ մեծ պարտականութիւն կ'ինայ: Միութեան
վրայ, նա է որ պէտք է ձեռներեց ըլլայ որ առաջ
շարժման մէջ դնելով բոլոր տարրերը, հաւաքական
գործառնութեանց համար: Եթէ միութիւնը նախան-
ձափնդիր է իւր կոչման ու պարտաճանանչ, եթէ նա
չի ուզեր որ մեր բնադրաւառին հարստութիւնները
օտարներու ձեռքը ինան, ինչ որ անհաւանական չէ,
պէտքէ այժմէն միջոցներ ձեռք առնէ առահովելու
համար այն առաւելութիւնները, որոնց ամենէն ա-
ռաջ, մենք, բնիկ տեղացիներս իրաւունք ունինք: Ա-
սիկայ մեր արզար իրաւունքն է որ պէտք ենք տի-
րաբար վայելել, այլ ոչ թէ պարզ պահապաններ դառ-
նալ օտարներու համար: Առողջ դատողութիւն մը պի-
տի թոյլ չտայ շովինիստ ենդադրութեանց:

ԿԵՆԴԱՆԻ ՈՅԺ

Գոհացուցիչ, զրական լուծում ստացան ցարդ
քննուած հարցերը: Այժմ նկատի առնենք երրորդ
գործօն մը, զիսաւորը, ամենէն կարեորը, առանց
որուն ոչ վերածնունդ կրնար տեղի ունենալ, ոչ ալ
վերացնութիւն, այսինքն կենդանի ուժը, արագորող
տարը, մարդկային թիւը: Այս տեսակետէն դարձեալ
արդիւնքը գոհացուցիչ պիտի ըլլայ: Խոտորջուրցիւն-
ները կվնառութիւն պահպանութիւններէն պահպանութիւնները

կը պատկանին, մեծ մասով, արտադրող-ստեղծագոր-
ծող հտուակին, նիւթական թէ սկսական տեսակետ-
ներով: Ասոնցմէ եթէ դուրս հանենք որոշ թիւ մը,
տարիքի, առողջութեան և այլ նկատառութիւններու պատ-
ճառաւ, դարձեալ կմնայ խոշոր թիւ մը, երիտասարդնե-
րու, առողջ, առոյդ, կորովի որ վերամուտնալով պիտի
կարենայ մարդկային կորուստը գոցել 10—15 տա-
ւայ ժամանակամիջոցին: Ասիկա բնաւ չափազանձու-
թիւն չէ, որու յայտնի են Խոտորջուրցիին երկարա-
տե կենսունակութիւնը և ծննդասիրական կարողու-
թիւնը:

Ինձուու ու դժուարալուծ հարց մը կը ծագի հոս:
ի՞նչպէս եւ որո՞ւ նես պիտի ամուսնաւայ Խոտորջոյ
այժման երիտասարդութիւնը:

Պատերազմէն առաջ, Ռուսաստանի մէջ, 3-4 տար-
ւայ փակ ու խուր սթաժէ մը վերջ, Խոտորջուրցի երի-
տասարդը կվերադառնար հայրենիք, ուր աղջկանց անս-
պաս սթոք մը կը սպասէր իրեն, ամէն կերպնվ հա-
մապատասխան իրեն նկարագրին, մտայնութեան, հա-
մոզութիւններուն, անապական բարքերով ու բնածին
առաքինութիւններով օժտուած: Ընարութեան ժա-
մանակ, աղջկան մը բարոյականը բնաւ խնդրոյ ա-
ռարկայ չեր ըլլալ, տարիքի ու այլ յարմարութիւն-
ները կվնառութիւն:

Իսկ հիմնյ:

Հոն ուր խոտորջուրցին կ'ապրի, բնագաւառէն
դուրս, կամ ըոլորովին հայութիւն չկայ, կամ եղածը
իրեն անհամապատասխան: Բնականարար, այս պա-
րագաներւու նա պիտի դիմէ հայաշատ կեղրոններու:
Հոս է որ, բարոյական հիմնարկութիւնները պէտք է
իրենց աջակցութիւնը ցոյց տան, տեղեակ ըլլալով
ժողովուրդի բարքերուն:

Անհրաժեշտ է փոխադարձ վառահութիւնը այս
ուղղութեամբ նպաստաւոր հոսանք մը սակածուած
է: որ, պէտք է կարենալ օգտագործել, զեկավարե-
լու տառջնորդել զեպի լաւագոյն նպատակներ: Հա-
կառակ պարագային հնաւարց տուակը շատ պերճա-
խու է այս որ չի կրնար հստանքը առաջնորդել, հո-
սանքէն կը տարսւի:

Սակայն Խոտորջուրցիւներու վերամուսութիւնը
իրաւական տեսակէտով, այսքան ալ ոլորզ չէ: որ-
քան կը կարծուի ձևականորէն: Ըսդհանուր կարծիքը,
մեծամամութեան համոզումը այն է թէ տեղահանու-
ւած ժողովուրցը զբեթէ ամբողջութեամբ ընաշխնջ
եղած է¹⁾: Կրնայ ըլլալ որ, տարիներու ընթացքին,
քանի մը տաններու ևս երեսն ելլիս: Բայց ներկայ
պարագաներու, մէջ ոչ ոք կրնայ վճռականորէն ըսկէ
թէ այս ինչին կինը մեռաւ ուրանչ տեղը, կամ այն
ինչը ողջ մնաց այն ինչ տեղը²⁾: Սուրե յիշուած գէպ-
քերը միայն զգուշութեան ազդանշաններ են, մասն-
աւանդ որ աքսորավայրերէն շատ մը տեղեր տակաւին
անթափանձելի կմնան:

1) — Մինչև օգոստոս 1919 թ. տարրեր խմբերու
մաս կազմող, տարրեր ուղղութիւններով աքսորուած
տարագրեալներէ, միայն շ. առկուր վերադար-
ձուծ է, ան ալ ամենաբախտաւոր համարուած խմբ-
բերէն:

2) — Երբ, 1919 թ. սկզբները, Տ. Հ. Մ. խուզար-
կու յանձնախումբը զիմեց Մարտիս թէ արդեօք հնու
Խոտորջուրցիւներ կը զտնուին, զբանական ստացւե-
ցաւ թէ ոչ. և ամիս վերջ, Գեր. Մելքիսեդէկիան ե-
պիսկոպոս կնազուգէր հարսի մը զսնուելու լուրը:

Նոյնպէս յանձնախումբին գործունեալթեան 7-րդ
ամսուն մէջ էր, որ զանուեցան Պօյակի Պալի մէջ
աղաստամուսդները:

Անել զրութիւն, որու հանդիպ ստեխիս, միութիւ-
նը պէտք է ունենայ իւր որոշ քակարտկանութիւնն
ու դործելովիերպը: Միութիւնը որքան որ պէտք է
ջանայ վերածունդի զործը հրանրել, կօրուստներու
գարմանումը արագացնել, այսուհերման ու տաղօրինու-
թեանց տուաջը առնել, միւս կողմէ ողեար է չափա-
զանց զգոյշ ըլլալ, անհամելի անսկնկարութիւններու
տեղի չտալու համար: Հապճէպ ու անստոյդ քայլերով
ողեար չէ որ միութեան հեղինակութիւնը վարկարեկ-
ւի: Բարդ իրաւական հաստատութեան մը բոլոր իրա-
ւունքներն ու առանձնաշնորհուաները պէտք է որ
Միութիւնը վայեկի: Պէտք է որ աղգացն իժանու-
թիւնները ճանչնան իբր այն և ամուսնական ու ժա-
ռանդական գործերու: մէջ ընդունին միութեան ե-
րաշխաւորութիւնը: Միութիւնը ինչպէս պիտի զոր-
ծէ, այս պարագաներու:

Աւզուգիմծը արդէն գծուած է, պէտք է միայն շա-
րունակել: Իսչպէս ամէն անզամ, թաղային վերաշիր-
ուութեանց, համայնական աշխատանքինուզակերպու-
թեան, խուզարկու խմբերու կազմութեան, վնասուց
ցուցակագրութեան, վիճակաղրութիւնն ևն ևն ժամա-
նակ, զործուեր է առանձին մասնակիմբերու միջոցաւ,
նոյնպէս ալ այս պարագայիս (վերամուսութեան),
պէտք է յատուկ յանձնախումբը մը կազմուի ևվերա-
մուսութեան կոմիտէ որու փափուկ պաշտօնը մա-
ստամբ մը կը զիւրինայ անով, որ Տայքի երիտասարդ-
ուկան «Շանթ միութիւնը որոշեր է նախ պայքար
մէկ առհասարակ շամու մնացողներու դէմ, երկորդ
արգելել խան ամուսնաթիւնները,

Աւրեմն Փիգիֆուկան թէ բարոյական վերածունդի
համար բոլոր տուեախները՝ զրամապուխ, կենդանի
ոյժ և ապրելու անզուոպ ցանկութիւն պատրաստեն:

Միայն թէ մեր շշնքին ճարտարապետը, ինչպէս նաև
մեր ցուին բժիշկը մենք ըլլանք, օտարէն չսպասենք
մեր վրկութիւնն ու երջանկութիւնը: Յոլոր տուեալ-
ները ունինք, ինչպէս տեսանք մեր ձեռքով անօրի-
նելու մեր բախոր, սեփհական միջոցներով ապահով-
ելու ժողովուրդին երջանկութիւնը:

ՎԵՐԱԴԱՐՁ

Նախորդ էջերուն մէջ տեսնուեցաւ թէ Խոտորջոյ
վերածնունդի համար ըստոր անհրաժեշտ տարրերը պատ-
րաստ են: Ուրեմն վերադառնուած է երկիրն ու նորէն
վերաշինելու է քանից քանդուած օճախները:

Անշուշտ այս, եթէ, ինչպէս վերը ըսինք, արտա-
քին պայմանները նպաստաւոր ըլլան, այսինքն եթէ
անկախի հայատան մը ստեղծուի կամ թէ երկիրը
մտնէ հաղախակիր ազգի մը թեւակութեան տակ:
Իսկ եթէ երկիրն կացութիւնը անորոշ վիճակի մէջ
մնաց, կամ թէ նորէն առաջուայ տիրողներու ձեռքը
մնաց, այն ժամանակ մնաս բարով Խոտորջուր ու հայ-
րենիք: Ու է հայրենասիրութեան, ունէ ազգային զգա-
ցում, ունէ անցեալի յիշատակներ անկարող պիտի ըլ-
լան դիմագրելու իրենց տրամարանութեան զէմ: Ան-
հուն անջրպետ մը կայ, որ ցոտկել անցնելը անկա-
րելի է, կամ այդ երկիրը ասկէ վերջ մերը պիտի
ըլլայ, կամ թէ մենք անկէ պիտի հրաժարինք վերջ-
նականապէս: Այս կպահանջնն մեզմէ մեր հազարա-
ւոր զոհերը, մեր անմեզ մարտիրունները, մեր բոնա-
բարուած քոյրերը, մեր անարդուած ու սբբազզեց-
ւած տաճարները: Վրէժինզրութեան ողին չէ որ կը

շարժեցնէ գրիչը, չեմ բսիր թէ մեղ թալանեցին, ջար-
դեցն, կոտուցին, ուրեմն մենք ալ թալանենքար-
դեք, կոտորնք, ակն ընդ ական են: Ստիկա հակա-
ռուկ պիտի ըլլոր խղճի, համոզումի, մարդկային ար-
ժանապահութեան վայրում ազատ ու անկախ
նայել էմ մայ, մեմ մեր վրեժի նորդուինը պիտի
պիտի մի մեր թէնամին, այսինքն մեր հաւեւան ու
նախան սացիւրու արեան ու թւառութեան մէջ,
այ մ.թ բարզացման, յառաջադիմութեան ու տնե-
սական զեւագը որեան մէջ:

Յարգենք դիմացինին ազատութիւնը, բայց պիտ-
նանք և պաշտպանել մեր իրաւունքները, և մեր ա-
զատութիւնը: Չյարձակինք, բայց ի վիճակի ըլլանք
կանիներու: Թէ, որ սուրբ են մեզի համար մեր սիրե-
լիներու յիշատակները թէ, որ նուիրական մեր ան-
շրիմ մարտիրուններու վկայութիւնները, թէ որ կու-
զենք անոնց հուտորիմ կոտկակատարները ըլլայ
այս այսպէս պէտք է ըլլայ:

Բայց ինչ ընել այն պարագային, եթէ, հակառակ
մեր կամքին, երկիրը գարձեալ առաջուայ դրութեան
մէջ մնայ: Միթէ ամեն յոյս կորելով, իսայ քաշելու
և անցեալի վրայ և ձեռքերնիս ծալլած անտորքեր
հանդիսատեսներ դառնալու կորովի ցեղի մը շիշման
ու անհնացման տեսարանին տոշի:

ՌՀ

Այս որ ողջ մնացող Խոտորջուրցիները ցիրուցան
եղած են, հայրենի երկրէն զորս, հապրին այսպիսի
միջավայրերու մէջ, ուր, բայց նութականէն, ամեն
տեսակէտով ցած է իրենց մակարդակը շրջապատ
տարրերէն: Զկայ այս այն արգելքը, որ անիսորտա-
կելի պանտէշի մը պէս զիրենք կը ուսցապաներ օ-
տարք ու մէն կրօնական տարբերութիւնը: Զկան այ-

ևս այն հայրենի կարգ ու սարգը, աւանդական սովորութիւնները, որոնք իսկական ուժը կը կազմէին իրենց պահպանումին ու տեսականութեան։ Զկան այլ ևս այն զսպիչ ու սանձահար հասաւառութիւնները, յանձին իրենց կղերին ու եկեղղեցին, որոնք միշտ նախանձախնդիր եղած էին Խոտորջուրցին առաջինութեան ու բարոյականութեան։ Այս պարագաներու մէջ, իսկի զարմանալու չէ, եթէ 50—100 տարի վերջ մեր անունը անդամ անհետացած ըլլայ։ Լեհաստանի, հունգարիոյ, վենետիկի ևն ևն հայ գաղութներու պատմութիւնները շափազանց նշանակալեցին, իրեւ ապացոյց։ Օրբնակները կարելի է բազմապատկել, բայց ինչ օգուտ։ Մեր մէջ արդին սկսեր են երեան գալ այլասերման խրտումները, ձուլումը չի ուշանար, իսկ անհետացումը անխռուսափելի պիտի դառնայ։ Ասիկա, հազիւ չորս տարուայ սպասողական գիրքէ մը վերջ, երբ դեռ ոչ որի յայտնի էր նէր տարագրեալիներու բախտը միշտ թշնամիին ուզածն ալ այս էր, անհետացնել հայութիւնը, Սուրբ կայինը, բանտը, օտարացումը, այլասերումը ևն տարբեր միջոցներ էին, որ մինոյն նպատակին պիտի տանէին։

Արդ, ցուցնեսք թէ թշնամին սխալած է, ցուցր նենք թէ բանութիւնն ու հալածանքը միշտ եղած են կենունակութեան հզօրաստակներ, թէ անսարդուութիւնն ու անհետաստրատիւնը ինքնապաշտպանութեան նորանոր միջոցներ ու ստեղծեն հարստանաբւող ժողովութիւններու համար։ Վերջադէս ցուցնեսք թէ, սարսափի ու հերոսութեան բոլի մէջ թրծուած աւելի ուժեղ աւելի զօրաւոր ու յողթական զուրս պիտի գանք նորէն շիսան անդամ—կը ըսէ Ցը մօրկան—քսան անդամ այլափոխուեցաւ երկրի երեսը, բայց հայ ազգը, վիւնիկ թաշունի նման, ամէն ան-

գամ նորէն վերածնեցաւ իւր ածիւններէն։

Սակայն ոճիրը գործուած է, ի՞նչպէս կրնանք աղէտին առաջը առնել, ցաւերը գարմանել, այլասերումը կասեցնել։ Հոս, ինչպէս միշտ գարձեալ միահամուս ուժերով, միութեան խողովակով, հիմներով նոր զաղուր մը, նոր ԽոՏորջուրը, ըլլայ անկախ հայտանի սահմաններուն մէջ, ըլլայ որիշ ոնէ ազատ երկրի մէջ, ուր զարգացման ու բարգաւաճման ամեն բարագաւաճան ըլլան յառաջադիմութեան օրէնքներուն, ուր մարդկային արժանապատութիւնն ու կեանքի ապահովութիւնը զերծ ըլլան ամէն բնութենէ, Վերաշնութիւն ըսելով հասկնալու չէ թէ անպատճառ դարձեալ վերաղասնալու է խոտորջուր, վերանորոգել փլատակ ու կիսակործան աները, կառջի նախին կտուրների վրայ։ Վերածնունդ ըսելով հասկնալու չէ թէ անպատճառ պէտք է շարունակել առաջւոյ անբնական կեանքն ու ապրելակերպը, վերակայի պանդիմութիւնը, տունը երկու մասի բաժաներ, ընտանիքի անդամները ցրուել։ Ո. ասկէ վերջ ընտանիքը հոն պէտք է ըլլայ, ուր կը զանուի անոր զրուխը, գաւակները հոն՝ ուր են անոնց ծնողքը, իսկ ընտանիքի պիտը տան աշխատաւոր ձեռքը պէտք է առղի հոն, ուր կարելի է տեղւոյն վրայ պահել ընտանիքը, զաստիքար. ակել զաւակները։ Ուրեմն պէտք է ընարել յարմարազոյն բնակատեղի մը, համապատասխան մեր պէտքերան, ձգտումներուն ու զարգացման, հոն հաւաքել մեր վերլուշան ըեկարները, և ամուր հիմներու ու տուղջ սկզբունքներու վրայ կազմակերպել նոր խոտորջուրի վերածնունդը։

Եւ նոր խոտորջուրը պիտի կը ինէ անտարտկան բոլոր նորակազմ զարդութեան օրինակները, վասն զի խոտորջուրցիները կը կրեն իրենց երակնե-

բուն մէջ հայուն բոլոր բնածին յատկութիւնները.
յանդզնութիւնը, խիզախութիւնը, ամէն բան ձեռնաւ-
կելու փորձելու մղումը, անպայման յաջողելու յոյսո-
վը: Այն հայրենասիրութիւնն որ ի յայտ բերին խո-
տորջուրցիները, այն կազմակերպութիւնը որ սահա-
րաստեցին կարճ ժամանակամիջոցի մէջ, այն միջոց-
ները որ յօժարակամ հայթայթեցին, մանաւանդ ան
արագ ու վճռական քայլերը, որ միութիւնը պայմա-
առնել նախազգած հետատեսութեամբ, օգտագործե-
լով քաղաքական միջանցուկ բողեները, դրաւական
մը կր կազմեն միութեան, փառաւոր ապազայի մը
համար և իրաւունք կուտան ազգային յայտնի գոր-
ծիչներէն մէկուն որ անդամ մը, անցողակի կերպու
յայտարեց «Էռտորջուրցիները հայրենասէրներ են,
լաւ կազմակերպուած, երանի թէ ամեն միութիւն
ալ անոնց պէս աշխատէրս Աւելցնենք միայն. եթէ
ամեն միութիւն կազմուած ըլլար միենոյն հիմքերու
վրայ և ողեռուած միմնոյն իդէալովը, ինչպէս «Տա-
յոց Հայրենակցական Միութիւնը» այն ատեն շատ
ալ չպիտի կարօտէինք օտարներու խնամակալութեան:

Պատմութիւնը կր ցուցնէ թէ անկախ ազգերը,
ազատ ժողովուրդները միմիայն իրենց ուժերուն վր-
րայ կր կոփէնի, որովհետեւ միմիայն սեփական ու-
ժժերն են որ վատահութիւն կը ներշնչէն: Աւրեմն վրո-
տահինք մենք ալ մեր ուժերուն և միասիրտ ու մի-
ակամ լծուինք մերածառնոցի կառքին:

